



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԱԻՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՈՈՒՄԱՆԱԳՈՅ
ՏԵՐԵՎԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒ



372
Ոհ - 79

ՊՈՒԺԲԵՇ
ՅՈՒԹՈՒ ՀԱՅՐ ՈՐՁՈՎԵԼՈՅ
1923

0120-101

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՌՈՒՍԵԱՀԱՅ
ՏԵՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՒ



Ը 1 4
70

6057

ՊՈՒԺՐԵՇ
ՏՊԱՐԱՆՆ "ՆՈՐ ԱՐՁԱԼՈՅՈՒ..
1923

27 AUG 2013

50. 568

Ո-ՈՒՄԱՆԱՀԱՅ
ԹԵՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ

COMITETUL EXECUTIV
al EPARCHIEI ARMENE

Din România



ՌՈՒՄԱՆԱՀԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒԻ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՅՑ

—***—

Ուռմանահայ տարրական դպրոցներու համար կազմուած սոյն ծրագիրը իր ամբողջութեամբ պատրաստուած է Ուռմանահայ Ուսուցչական Համագումարի կողմէ՝ 1922 Օգոստոսին, և ներկայացուած՝ նոյն տարրուան սեպտեմբերի ընթացքին Պուրքէշի մէջ հաւաքուած Ուռմանահայ անդրանիկ Թեմական Պատգամաւորական ժողովի վաւերացման։

Վերջինս փոքր փոփոխութիւններով զայն վաւերացնելէ յետոյ՝ յանձնաբարեց իր կողմէ ընտրուած Թեմական Գործադիր Մարմարոյ, ներկայացնել զայն սումէն կրթական նախարարութեան ի վաւերացում, ինչ որ և տեղի ունեցաւ սոյն տարրուայ մայիսի 21ին։

Հետեւաբար կը յանձնաբարուի անոր գործադրութիւնը վիճակին Ազգ, վարժարաններուն մէջ։

Ի դիմաց Ուռմանահայ Թեմական Գործ, Մարմար Նախագահ,

Առաջնորդ Ուռմանիոյ՝ ՅՈՒՍԻԿ Ծ. Վ. ԶՈՀՐԱՊԵԱՆ

Առենագպիր

Առենագետ

ՅԱԿՈԲ ԲԱՐԱԿԵԱՆ

ԱՐՄԵՆԱԿ ՄԱՆԻՍԱԼԵԱՆ



18686-58

ROMÂNIA



MINISTERUL INSTRUCȚIUNII

DIRECTIUNEA GENERALĂ

A

INVĂȚĂMÂNTULUI
PARTICULAR

No. 38698/923

21 Mai 1923

Domnule Președinte,
Răspunzând raportului Dumneavoastră No. 146/923, avem onoare a vă face cunoscut că Ministerul aproba orarul și programa analitică înaintată de Dumneavoastră cu acel raport.

Cu această ocazie vă rugăm să binevoiți a indeplini toate formalitățile cerute de regulament, relative la controlul anual al invățământului particular.

Ne veți înainta tot de adăta o copie fiidelă de pe programa și orarul ce vi se restituie.—

Director General

(Semnătură)

Şeful Serviciului

(Semnătură)

MINISTERUL

♦♦♦

ԿՐԹԱՎԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆԻԿՈՐ ԿՐԹԱՐՈՒԹԵՑՆ
ՀԱԴՐԵՑՆՈՒՐ ՑՆՈՐԵՆՈՒԹԵՑՆ

№ 38698/923

21 Մայիս 1923, Պատրիք

Տէր Նախագոհ Ռումանիայ թերական
Գործադիր Մարմնի
Պատրիք

Տէր Նախագոհ,

Պատասխանելով ձեր 146/923 համար տեղեկացրին, պատմու ունինք ձեզ հազորդեր որ Նախարարութիւնը կը վաւերացնէ ձեր տեղեկացրին կցուած ժամանակացոցն ու ծրագիրը:

Այս ասթիւ կը խնդրենք, որ հաճիք կամոնակազրի պահանջած բարոր ձեւակերպութիւնները լրացնել ի մասին մասնաւոր կրթութեան առեկան հակականին:

Մեզ յանձնեցիք միևնույն տարեն հաւատարիմ մէկ պատճենը ժամանակացոցին և ծրագրին զոր ձեզի կը վերադառնենք:

Բնդէ. Տնօրին
(Ստորագրութիւն)

Գործերու վարիչ
(Ստորագրութիւն)

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃՐԱԳԻՐ

ԹՈՒՄԱՆԱՀԱՅ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒԻ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Հանրակրթական տարրական դպրոցներու նպաստակը պէտք է ըլլայ կեանքի ընդհանուռ պահանջներուն բաւարարութիւն տալը, ուստի այդ հաստատութեանց մէջ պէտք է ներգաշնակօրէն միացած ըլլայ մտաւոր բարոյական և ֆիզիքական կրթութիւնը։ Այս բազմակողմանի նպաստակին հասնելու համար բացի դաստիարակութեան միջոցներէն՝ դպրոցը կը դիմէ նաև զանազան դիտելիքներու և հմտութիւններու դաստանդութեան։ Բարոյական ոչայ ուժերու առան ազրիւրները ամբարուած են դիտելիքներու և արուեստներու մէջ որոնցմէ ամէն մէկը այս կամ այն կողմէ կը նպաստէ ընաւորութեան զարգացման, եթէ անոնց նիւթերը ընարուած են և կաւանդուին հոգերանութեան պահանջներու համեմատ։

Դպրոցը մանաւանդ մանկապարտէզը և տարրական դպրոցը՝ դիտական շատ աննշան պաշար կարող են տալ, այս պատճառով ալ պէտք է դաստանդութեան նիւթերը որքան կարելի է ընտիր ըլլան և բաւագէս մշակուած։ Ներկայ ծրագրի մէջ դիտե-

լիքներ են մտեր, որ առհասարակ դուրս են մնացած տարրական զպրոցի դասընթացքներէն, օրինակ՝ ընդհանուր պատմութիւն, քաղաքացիական ուսմունք, արհեստագիտական (տեխնիքական) և քիմիական տարրական առունին գիտելիքներ : Այս գիտելիքները ժամանակակից պահանջներու քիչ թէ շատ բաւարարութիւն տարու համար են միացուած զարնթացքին և կամ թէ համամարդկային մշակութային բարձրակէտերը մեր սաներուն ներկայացներու զիտուորութեամբ : Քանի որ տարրական զպրոցներու ժամանակը շատ սուզ է և սաներու մեծամասնութիւնը տնտեսական պատճառներով զարնթացքը աւարտէտակէտացները պատագ կեանք մենք, մենք պէտք է աշխատինք զեռահաս սերունդին մէջ ինքնակրթութեան առողջ սերմեր զներ անցէց, բնկմանաւոր հարցասիրութիւն առաջացներով : Հետեւարար՝ աւանդելի նիւթերու ոչ թէ քանակը այլ որակը և անոնց մնայուն արմատները պէտք է մենք մշակենք և զարգացնենք : Իսկ այս արմատները բեզմնաւոր կը դառնան միայն այն ժամանակ երբ կապուած կ'ըլան մայր հողի հետ այսինքն՝ հայրենագիտաւթեան հետ ընդարձակ իմաստով : Միւս կողմէ՝ պէտք է զպրոցը ի նկատի ոռնենայ մանկավարժութեան նաև մի այլ հիմնական պահանջը որ կ'ըսէ՝ ուսուցիչը խիստէս պէտք է ոչ թէ ուսուցանէ զիտական չշմարաւթիւնները այլ առաջնորդ հանդիսանայ սաներուն տար մէջ, այսինքն՝ այդ ձշմարտութիւնները գտներու միայն ձանապարհները ցոյց տայ անոնց : Հետեւարար հիմնական աշխատանքը պէտք է խիստէս զասարանի մէջ կատարուի, իսկ տնացին պարապմունքները պէտք է սահմանափակուին : Տնացին աշխատաւթեանց շրջանը պէտք է մտնեն զասերու աւելի կրկնողութիւն, մերքենական վարժութիւն պահանջող տարրերը ինչպէս նաև շարագրութիւնները և այս կամ այն որոշ տեսակի պարապմունքները :

Յիզիքական կրթութեան համար մարմնամարզութեան զասընթացքէն զատ կ'առաջարկուի նաև ձեռարուեատ, բայց համբակրթուկան հպատակութիւնը ի հարկէ, արհեստաւորներ պատրաստելու նպատակ չի կրնար ունենալ : Այսուղ սաները կը սորպին այն արհեստները և այն չափով որ ասոնք օրկանական կապերով միացած կ'ըլան զասաւանդութեան ուրիշնիւթերու հետ : Փայտը խաւաբար (քարթօն) և մտամըր կաւը պէտք է ըլլան զիտաւոր մշակման նիւթերը : Գլորցին վերաբերեալ պիտոցքներ պատրաստելով աշեկերտաները այնքան ձեռքի և աշքի վարժութիւն ձեռք պէտք է բերեն, որ ապադային, եթէ արհեստաւոր ալ չըլլան, այդ հմտութիւնները առօրեայ կեանքի մէջ գործազրեն : Ի նկատի պէտք է ունենալ բացի տակէ նուև տեղական պահանջները՝ այդեզրծութիւն, շերամապահութիւն, մեզուարութիւն, կաթնատնաւեսութիւն և այլն որոնց ընտրութիւնը կը վերապահուի ամէն մէկ զպրոցի տեղական վարչութեան :

Այս ծրագիրները կազմուեր են ոնկախ այն հանդամանքներէն թէ որքան հնարաւոր կ'ըլլայ այս ամէնը անմիջակէս և անմթերի գործազրել : Այս ծրագիրները կ'արտայարակն ժամանակին պահանջները որանց հնար եղածին չափ բաւարարութիւն է որուած ժամանակակից մանկավարժութեան ցուցմունքներու համեմատ : Եթէ ծրագիրները կազմուած ըլլային այժմեան մեր ուսուցչական սյմերը զասազրիքը և նիւթական միջոցները հաշուի տաներով, ասոնք բոլորպին թերակատար բնաւարութիւն կ'ունենային : Ներկայ ծրագրի պահանջներուն բաւարարութիւն տարու համար պէտք է հոգան երկրագուկան զպրոցները ուսուցչանոցներն ու բարանները՝ ձեռնհաս ուսուցիչներ պատրաստելով և ինքը մողովուրզը՝ կրթական զործը անտեսապէս ապահովելով :

Առժամանակ կազմուած են քառամեայ և զի-

ցամհայ գասրնթացքով ծրագիրներ, առկայն այն դպրոցները որոնք մէկ գասառուէն առելի պահել կարող չեն, պէտք է երկամհայ գասրնթացքով բաւականան երրորդ լրացուցիչ գասարանի օժանդակութեամբ: Երբեւ անխուսափելի չարիք բնդունուած է, որ միաժամանակ 2 բանանմունքն առելի կարելի չէ պարագեցնել միւնոյն սենեակի մէջ: Երկամհայ ուսումը անօրմալ վիճակ մըն է: Այս թերին լրացներ և սորվուածը կորառեան չմաներու համար ի նկատի է առնուած, որ ձաշերէն յևաց կամ երեկոցեան երկամհայ զպրոցի ուսուցիչը լրացուցիչ պարագունքները առնենաւարաներու հետ:

Ծխական զպրոցներու տարրաժան գասրնթացքի այս ծրագիրները այն հաշուով են կազմուած, որ դպրոցական բազոր տեսական ու գործնական պարագունքները գասամթիջոցներու հետ 5 ժամուաց տեսուզութիւն պէտք է ունենան: Օրական գտակրու թիւը պէտք չէ 5-էն անցնի, իսկ ամէն մէկի տեսուզութիւնը ձհ վայրկեան պէտք է բլագ: Սակայն տեղական պարագաները աչքի առջեւ ունենարով թողարկելի է բարձր գասարաններուն մէջ 6 ժամ զբաղմունք:

I. ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ա. Գասարան, կրօնարարույախօսութիւն

(Ծարաթական 1 դաս)

Աղօթք. Խաչակներկ, — Տէրունական աղօթք (աշխարհաբար), (Աւառումնական տարուայ ոմիզը զպրուցարութեան եղանակով կ'արձարձուին տէրունական աղօթքի մէջ պարանակուած մաքերը և ապա կ'առանդուի նիւթը):

Մանկական նէքիաթներ, (6—10 հաս), բարոյախօսական առակներ և պատմուածքներ:

Բ. Գասարան (Հարաթական 1 դաս)

Նոր ուխտ. Յիսուսի երկրաւոր կեանքի համառօտ ու ամփոփ նկարագրութիւնը: 1. Ծնունդ, 2. Տաճարին ընծայումը, 3. Մկրտութիւն, 4. Առնկուայ, 5. Խաչելութիւն, 6. Թագումը, 7. Յարութիւն, 8. Համբարձում:

Հին ուխտ. Ստեղծագործութիւն, առաջին մարդկե մարդկանց չարութիւնը, ջրհեղեղը, Յարելոնի աշատրակացինութիւն:

Նամափիպներ — Ա. Աբրահամ, 1. Աստուած կը կը կանչէ Աբրահամը, 2. Աբրահամ և Գովա կը բաժնուին, 3. Աբրահամ կ'ազատէ Ղավար, 4. Խառնակի ծնունդը:

Բ. Խառիսկ. 5. Խառնակի ամուսնութիւնը և Աբրահամի մահը, 6. Եսու և Յակոբ, 7. Յակոբի խարիսայութիւնը:

Գ. Յակոբ. 8. Յակոբի փախուստը, 9. Յակոբ կարանի մօտ, 10. Յակոբի զարձը Խառանէն, 11. Եսուի և Յակոբի հաշտութիւնը:

Դ. Յովաէփ. 12. Յովաէփի եղբայրները և անոր վաճառումը, 13. Յովաէփի Պետափեսի առնը (առանց զայթակզութեան պատմութեան), 14. Յովաէփի բարձրանալը, 15. Յովաէփի եղբայրները կու գան եղիպասու, 16. Յովաէփ կը յարունուի եղբայրներուն, 17. Յակոբ եղիպասուի մէջ, 18. Յակոբի մահը:

Ե. Գասարան (Հարաթական 1 դաս)

Նոր ուխտ. Արակներ. 1. Կոյսերու առակը, 2. Անստակ որդիի առակը, 3. Մերմանանի առակը, 4. Քանքարներու առակը, 5. Արոմի առակը, 6. Անմիանարուատին առակը, 7. Թագուցեալ գանձի և մարդարիսի առակները, 8. Մէծ բնիթրիքի առակը:

Հին Ռւսութ. Ա. Մոլոչև. 1. Խարայէլի նեղութիւնները Եղիպատոսի մէջ, 2. Մոլոչսի ծնունդն ու աղասութիւնը, 3. Մոլոչսի փախուար, 4. Սասուած կը կանչէ Մոլոչսը, 5. Եղիպատոսէն զուրս գալը, 6. Խարայէլացիք կ'անցնին անսապատէն, 7. Սինայի օրէ՝ նըսդրութիւնը, 8. Առկիէ հորթ, 9. Լըտեսներ, 10. Մոլոչսի մահը:

Բ. Յեսու. 11. Յեսու կը նուածէ Քանանը անոր մահը:

Գայուաըրներ. Ա. Գերէն. 12. Գեղէնի ընտրութիւնը և մահը:

Բ. Սամփոն. 13. Սամփոն և անոր մահը:

Գ. Հողի-Սամուշ. 14. Հեղի և Սամուշ:

Դ. Գասարան (Շարաթական 1 դաս)

Նոր Ուխտ. Առակներ. 1. Փարիսեցի և Մաքսուոր, 2. Զար ծառայի առակը, 3. Հարուստի և աղքատ Ղազարոսի առակը, 4. Ազիի մշակներու առակը, 5. Սամարացիի առակը:

Յովհաննէս Մկրտչի ծնունդը, քարոզութիւնը և մահը:

Հին Ուխտ. Թագաւորներ:

Ա. Սաւուդ. 1. Սաւուդ կը զանայ թագաւոր, 2. Սաւուդի անհնազանդութիւնը, 3. Դաւիթի ընտրութիւնը:

Բ. Սաւուդ և Գալթ. 4. Դաւիթ Սաւուդի արքունիքին մէջ, 5. Դաւիթ և Գողիաթ, 6. Սաւուդ կ'ատէ, իսկ Դաւիթ կը սիրէ Յովհաթանը, 7. Դաւիթի մհճանգութիւնը, 8. Սաւուդի մահը:

Գ. Գալթ. 9. Դաւիթ կը զանայ թագաւոր, 10. Արքազոմ, 11. Դաւիթի մահը:

Դ. Սոլոմոն. 12. Սոլոմոն կը զանայ թագաւոր, 13. Տաճարի շինութիւնը, 14. Սոլոմոնի փառքը և անկումը:

Կարգ Սասուածպաշտութեան. 1. Եկեղեցւոյ

ձեւը և բաժանմունքը, 2. Սրբազնան անօթներ և գարդեր, 3. Զգեստներ, 4. Գրքեր, 5. Նուիրապեսութիւն Հայաստանեաց եկեղեցւոյ և պատարազի նշանակութիւնը:

Ե. Գասարան (Շարաթական 1 դաս)

Նոր Ուխտ. Նոր ուխտը անցնել սիստեմաթիկ կերպով: Գիխաւոր ուշագրութիւնը պէտք է դարձնել քրիստոնէական սկզբունքներու վրայ: Հետեւեալ նիւթերէն աստղանիշ հաստուածները, որպէս նախորդ տարիներու անցած նիւթեր, շօշափել և լրացնել այն չափով, որչափ որ կարեւոր կ'ըլլայ նոր նիւթերու հատկապ պահպաներու և զանոնք լուսարաներու համար.—

*1. Ծնունդ, *2. Տաճարին ընծայութիւն, 3. Արեւելքի մոգերը և Եղիպատոս փախչելը, 4. 12 տարեկան Յիսուս տաճարին մէջ, *5. Յովհաննէս Մկրտչի ծրնունդը, *6. Յովհաննէս Մկրտչի քարոզութիւնը, *7. Յիսուսի մկրտութիւնը, 8. Առաքեալներու մկրտութիւնը, 9. Յիսուս և մանուկները, 10. Ով է մեծ երկնից արքայութեան մէջ, 11. Կափառնայումի հարիւրապետը, *12. Փարիսեցի և մաքսաւոր, *13. Անապակ սրգիթի առակը, 14. Զարքսա, *15. Ողորմած Սամարացիի առակը, 16. Ազի կնոջ լուման, *17. Զար ծառայի առակը, 18. Քանանացի կինը, 19. Յիսուս կը քարոզէ Նազարէթի մէջ, 20. Հարուստ երիսասարդը, *21. Անմիտ հարուստի առակը, 22. Կորուսեալ ոչխարի և զրոմի առակը, 23. Պարոսի խոստվանութիւնը, *24. Յովհաննէսի մահը; *25. Սերմնացանի առակը, *26. Որոմի առակը, *27. Մեծ ընթրիքի առակը, *28. Այցիի մշակներու առակը, *29. Քանքարներու առակը, *30. Մեծատան և աղքատ Ղազարոսի առակը, *31. Տասը կոյսերու առակը, 32. Վերջին դասաստան, 33. Լերան քարոզը և ինը երանութիւնները, 34. Լուացում, Կերակուր, պահք

և շարաթ, 35. Սամարացիի կինը, 36. Մարիսմ և Մարթա, 37. Յիսուսի թշնամիները, 38. Յիսուսի օծումը Բեթանիայի մէջ, 39. Յիսուս կը մտնէ Երուսաղէմ, 40. Յիսուս կը վիճարանի թշնամներուն հետ, 41. Յուդայի մատնութիւնը, *42. Ոտնկուայ և խորհրդաւոր ընթրիք, 43. Յիսուս Գեթսեմանիի պարտէզին մէջ, 44. Յիսուս քահանայապետին առջեւ, 45. Պետրոսի ուրացութիւնը, 46. Յիսուս Պիղատոսի առջեւ, *47. Խաչելութիւն, *48. Թագում, *49. Յարութիւն, *50. Համբարձում :

Զ. Դասարան (Շարաթական 1 դաս)

Գործք Առաքելոց. 1. Հողեղալուսա, 2. Անանիա և Սափիրա, 3. Եօթը սարկաւագներու ընտրութիւնը և ժողով աղքատաց հոգարաբութեան, 4. Առաքեալները բարձրագոյն առեանի առջեւ, 5. Եթովպացիներինին, 6. Կուռնելիսի դարձը, 7. Ստեփանոսի մահը, 8. Սաւուդի դարձը, 9. Պողոս Դամասկոսի և Երուսաղէմի մէջ, 10. Առաքելական առաջին, Երկրորդ և երրորդ ուղեւարաթիւնները, 11. Պօղոսի դատը, 12. Պօղոսի Հոսմով Երթոլը և մահը :

Շարականներ. 1. Հոփիսիմեանց, «Անձինք նրանք...» և միւս տունները :

2. Յարութիւն, — «Այսօր յարեաւ...» 3 տուն :

3. Ծննդեան. — «Խորհուրդ մեծ և սքանչելի...» 3 տուն :

4. Լուսուորչի. — «Այսօր դուարձացեալ...» 1 տուն :

ՀԱՅ ԼԵԶՈՒ

Ա. Դասարան (Շարաթական 6 ժամ)

1. Կարդալ պատմել

Հնչական եղանակով և «Օրինակելի բառ»երու օժանդակութեամբ աշակերտները պէտք է սորվին ամբողջ այրութէնի տառերը կարդալ և զրել. պէտք է անցնին զիլապատճենները և վարժ կերպով կարդան բառերն ու նախադասութիւնները, վերջը նաև փոքր յօդուածները : Գոց ընկել կարձ ստանաւորներ : Աշակերտները պէտք է կարողանան սովորած յօդուածը հարցերով և երրիմն նաև ստանց հարցերու պատմել :

2. Քերականութիւն

ա) Զայնաւոր և բաղաձայն տառեր.

բ) Երկրարասներ, վանկերու բաժանումը.

զ) Կէտազրութեան նշաններ—վերջակէտ, միջակէտ, սառուակէտ և հարցական նշան :

3. Գրաւոր

Հասարամէ և զիլապիթ տառերը կանոնաւոր զրել, արտազրել տառնձին բառերն ու կարձ նախադասութիւնները : Թերագրութեամբ զրել սորված բառերն ու պարզ նախադասութիւնները :

Բ. Դասարան (Շարաթական 6 ժամ)

1. Կարդալ-պատմել

Կարդալ զասազրքի փոքր հասուածները առանց նախազարժութիւններու, չշասպելով և բառ արտասանութեամբ, կարդացած յօդուածի բովանդակութիւնը պատմել : Դիւրըմբանելի բանաստեղծութիւնները գոց ընկել :

2. Քերականութիւն

Նախադասութիւններու վերլուծումը՝ հարցերով,

իսկ տարուայ վերջը՝ նաև թերմիններով . ծանօթութիւն կէտաղբական բոլոր նշաններու հետ :

3. Գրաւոր

Ճիշտ արտագրութիւն, թերմգրութիւն, զրել զոց բրածք : Գրաւոր պատասխաններ ուսուցչի առանձին հարցերուն :

4. Դասարան (Շարաթական 6 ժամ)

1. Կարդալ-գրել

Պէտք է ուշադրութիւն դարձնել, որ յօդուածները կարդալու առեն, աշակերտները կարողանան սահման և մաքի համեմատ շեշտագրութեամբ կարդալ : Անոնք պէտք է կարողանան ճիշտ նախագաւութիւններով ազատ արտայատել իրենց մաքերը, ձառնութեամբ պէտք է պատմեն արված յօդուածներու բավանդակութիւնը : Պէտք է կարծ, մատչելի ու առնաւորները իւրացնեն, զոց ընեն և պատմեն պարունակութիւնը՝ ուսուցչի տուած հարցերու օդնութեամբ :

2. Քերականութիւն

Ամբողջ այրուբէնի առակրու անունները, առակրու թուական նշաննակութիւնը մինչեւ Ժ (10) :

Տողադարձի պարզ կանոնները եզակի և յոդնակի յօդնակի կազմութիւնը պարզ և բարդ բառեր, նախադաս և յետազաս մասնիկներու մասին համացցողութիւն :

Ալւորկայ. — Գոյականի փոփոխութիւնը հարցերով, յասուեկ և հասարակ անունները, յօդի մասին հասկացողութիւն :

Գործողը թիւն. — Ներկայ անցեալ և ապառնի Որպիսութիւն, ածականը գոյականի հետ և առանց գոյականի, անձնական գերանունները ենթակայ, լրացցիչ և ստորոգելի :

Պարզ նախադասութիւններու վերլուծումը թերմիններով :

3. Գրաւոր

Արտագրութիւն, թերմգրութիւն, սովորած յօդուածներու սմբփոփ փոխադրութիւն : Գրել ինքնուրոյն կազմած նախադասութիւններ :

4. Դասարան (Շարաթական 6 ժամ)

1. Կարդալ-պատմել

Աշակերտները պէտք է կարողանան ճիշտ առաջանութեամբ և սահուն կարդալ աւելի բարդ յօդուածներն ու իւրացնեն պարունակութիւնը : Պէտք է կարողանան նոյնպէս չափական բանաստեղծական գրուածքներու բավանդակութիւնը պատմել :

2. Քերականութիւն

Հոմմանիշ բառերու նշանակութիւնը և ուղարկրութիւնը : Կէտագրութիւն համաձայն նախադասութեամբ : Գոյականներու կանոնաւոր հոլովումը բայց երու կանոնաւոր խոնարհումները : Տարբերել նաև խօսքի հետեւեալ մասերը՝ զերանուն, թուական անուն, նախադրութիւն, ձայնարկութիւն, մակրայշագկապ սեռի խնդիր և բնութեան խնդիր : Բնդարձակ և միտուորեալ նախադասութիւններ :


3. Գրաւոր

Աւելի ընդարձակ թերմգրութիւն և փոխադրութիւն շարագրութիւն թէ անցած յօդուածներէն և թէ աշակերտներու առօրեայ կետնքէն վերցուցած՝ դասարանի մէջ մշակուած ծրագրով : Նամակները բնիւրագիր, պայմանագիր, խողբագիր և հետագիր :

4. Դասարան (Շարաթական 6 ժամ)

1. Կարդալ-պատմել

Բնդարձակ յօդուածներ կարդար իւրացնել և բավանդակութիւնը ազատ պատմել յօդուածը բա-



ժանել իր բազկացուցիչ մասերուն։ Յողուածը հաւմառնեկ՝ տարրերերով էտիանը երկրորդականէն։ Գոց ըրած ստանուարի բովանդակութիւնը աղաս և արձակ պատմել, համառօտ ծանօթութիւն հեղինակներու մասին։

2. Քերականութիւն

Անկանոն հոլովումներ անկանոն խոնարհումներ, դերանուններու հոլովումները։

Տարրերել գլխաւոր նախադասութիւնը երկրորդականէն։ Երկրորդական նախադասութիւններու տեսակները։

3. Գրաւոր

Թերազրութիւն, փոխազրութիւն և շարազրութիւն աշակերտներուն մատչելի նիւթերու մասին, ուսուցչի տուած որոշ ցուցմունքներու համաձայն։

4. Դասարան (Շարաժական 6 ժամ)

1. Կորեալ գըն

Բացատրել և պատմել ընդարձակ և դժուար յօդուածներ։ Կարդալ և համեմալ արեւելիան բարսրոտվ գրուած պարզ հատուածներ և բովանդակութիւնը պատմել մեր գրական լեզուով։ Գոց ընել արեւելիան և արեւելիան բարբառներով գրուած ուսունաւորներ։ Ծանօթութիւն տալ գրաբար լեզուի մտախ։

2. Քերականութիւն

Բառակազմութեան գիտակցօրէն բմբանումը բայաննեն, բայածական տէրբայի։

Բարդ նախադասութիւններ երկրորդական նախադասութիւններու կրծառումը։

Արեւելիան աշխարհաբարի քերականական ձեւերը ըմբռնել արեւմտեան աշխարհաբարի համեմատութեամբ և օդնութեամբ։

Անցած ամբողջ քերականական նիւթի սիստեմատիք դասաւորութիւնը։

3. Գրաւոր

Ինքնուրոյն շարազրութիւններ ուսուցչի տուած թեմաներու մասին՝ աշակերտներու սովորած ստարկուներէն և շրջապատազ կհանքի երեւոյթներէն։

ԻՐԱԶՆՍՈՒԹԻՒՆ

Ա. Դասարան (Շարաժական 2 ժամ)

1. Դասարան։
2. Դասարանի մէջ գտնուող իրերը։
3. Աջ ձախ վերեւ, առաջ, հանեւ։
4. Բակ (անդուխ պարտէզ ևթէ կայ), սահման։
5. Արեւ, լոյս և սոսուեր արեւի ծագիլը մայր մըրանելը ստուատ կէսօր երեկոյ գիշեր, կէս զիշեր։
6. Դպրոց, փողոց։
7. Բնաւանիք՝ անդամներու դերը և փոխադարձ յարաբերութիւնը — հայր, մայր, պապ, տատ, ծառայ, աղախին։
8. Բնաւանի կենդանիներ — ձի, էշ, չորի, կով, եղ գոմէշ, ոչխար, այծ, շուն, կասու, մեղու, շերսու (եթէ կայ)։
9. Թռչուններ (հաւ, սագ, բաղ, հնդկահաւ, ճնձղուկ աղաւանի, ծիծեսնակ աղուաւ)։
10. Խոտ ծաղիկ բանջար, ծառ, պարտէզ այգի անտառ։
11. Դաշտ ըրտար, սար, հովիս, ձոր։
12. Աղբիւր սոսու, գետ, գետափ (կամուրջ, ջրաղաց, եթէ կայ), լճակ (եթէ կայ)։
13. Ամպեր ծիծածան, որսուում, փայլակ կայծակ քամի փոթորիկ։

14. Գողորչի ցօլ եղիամ, անձրիւ, ձիւն կարկուտ սպոյց :
15. Տարուայ եղանակները, ամիսները, շարթուայ օրերը, օրուայ ժամերը, ժամացոյց :
16. Արեւելք, արեւմուտք, հիւսիս և հարաւ :
17. Աստղեր, բւշին, ծնունդ բռնին կիսալուսին լրումն լրւսին :
18. Այգեքաղ զինեղօրծութիւնն դաշտային աշխատանք :
19. Ազգակցական անուններու բացարութիւնը — քեսի տար աներ տաղը, ևայն :

Բ. Դասարան (շաբաթական 2 ժամ)

1. Իոյս ճրագ, լուպտեր լումար մոմ, ձէթ, քարիւղ :
2. Կրակր բոց ջերմութիւն, կերակուր եփելը սին-հակ տաքցնելը :
3. Այրուող նիւթեր՝ փայտ ածուխ քարածուխ, մուխիր վառարան :
4. Գործածական զրամներ :
5. Ցամաքային ճանապարհներ՝ շաւիղ կածան, ձիու սպյի ճանապարհ :
6. Խճուղի երկաթուղի :
7. Զրային ճանապարհն նաւակով նաւով շողենաւով (եթէ կայ) :
8. Քաղաք, գիւղ, անոնց թաղերը :
9. Քաղաքի նշանաւոր չէնքերը, եկեղեցիները, թատրոն, գործարան, եւայն :
10. Պատմական յիշասակարաններ, արձան, արձանապրութիւն :
11. Վանք, գվեակ, ամրոց, գերեզմանատուն, աւերակներ :
12. Մարդ — արտաքին նկարագրութիւն, անունդ, մաքրութիւն, ասողականդին, զգեստ, անկողին, ամանեղին :

13. Երկրագործութիւն, հազի մշակումը — վարել, ցանել, հնձել կալուի, աղալ ևայն :
14. Գործիքներ՝ գութան, խոփ, մանդաղ, դերանզի, կամ, թի, եղան ևայն :
15. Մշակելու հացահատիկներ՝ ցորեն, զարի, կրոկի, բրինձ, եղիպտացորեն, բամպակ, վուշ ևայն. լուրիս, սխի, կազմամբ, վարունդ, ձակնդեղ սեխ, ձմերուեր գետնախնձոր սպամիս պղպիդ.
16. Խոշնարածութիւն՝ բուրդ, կաթ, մածուն, սեր, իւղ պանիր, ևայն :
17. Որսորդութիւն՝ որսի շուն — բարակ որսի կենզանի նապաստակ եղջերու, աղաւնի, կաքաւ, նաև գայր աղուէս արջ.
18. Զենորսութիւն՝ կարմ, ցանց, ուռկան, օչխ (թարի), ձուկ որսալու տեղական եղանակները.
19. Տեղական սովորական ձկներու տեսակները.
20. Գիւղի կամ քաղաքի շրջակայքը զպրոցական ճանապարհորդութիւն :
21. Պարապմունք, արհեստաներ և արհեստանոցներ, գերձակ կօշկակար հացթուխ, զարրին ևայն :

LIMBA ROMANA

Clasa I. (6 ore pe săptămână)

Numele de botez și de familie ale fiecărui copil, numele părinților și ocupațiunea lor; locuința părinților; numele fraților, surorilor și ruelor mai de aproape.

Orientarea elevilor în spațiu: dreapta, stânga, înainte, înapoi, sus, jos, în mijloc, deasupra dedesubt, aproape, departe. Istorioare prin care se învederează foloasele învățăturii. Istorioare prin care se arată foloasele ascultării și ale iubirii de ordine. Istorioare și consilii privitoare la foloasele curăteniei. La regulată frecuțare a școalei, la iubirea părinților și la respectul cărei cei mai în vîrstă. Numele însușirile și întrebuițarea lucrurilor din școală și a celor mai principale obiecte din casa părintească, din bucătărie, curte și grădină.

In cele trei săptămâni următoare se vor face exerciții pregătitoare pentru citire și scriere, făcându-se paralel:

1. Desfacerea propozițiunilor în cuvinte și derea dreaptă la scris, așezarea plăcii, ținerea condeiului de piatră;

2. Desfacerea cuvintelor în silabe linii subțiri și groase cârlige, bastoane culcate, în picioare apligate la dreapta și la stânga, frânte împreună mergătoare (paralele), continuându-se desemnarea de figuri simple, așât cu linii drepte ca: o scară, o masă, o cumpănă de fântână etc., cât și cu linii curbe.

3. Desfacerea cuvintelor, mai întâi monosilabe apoi cu mai multe silabe, în sunete, linii ovale și șerpuite apligate la câteva figuri usoare

Observațuni. 1. Exercițiile enumărate până aici se înțelege că trebuie să alterneze în fiecare zi unele cu altele (afară numai de cele dintâi: numele de botez și de familie), deci în fiecare zi o istorioară sau două mici cântări, desemnare numărare, nelipsind firește nici cunoșcutele mișcări la comandă pentru sculere și sedere mișcări de brațe etc.

2. Toate răspunsurile la întrebările institutorului vor fi date de elevi lămurit, cu voce tare, însă fără a striga și în propoziții scurte;

3. Cu ocazia desfacerii propozițiunilor în cuvinte, a cuvintelor în silabe, etc. nu se va definiționa acestora;

4. După aceste patru săptămâni încep lecțiunile după abecedar, pentru care nu se dă o programă analitică, deoarece învățătorul trebuie să se țină lecție cu lecție de abecedarul introdus.

Exerciții intuitive. *Școala.* Numirea, observarea și descrierea obiectelor din clasă din punctul de vedere al formei al părților din cari se compun, al materialului din cari sunt formate și al foloaselor ce aduc (scopul pentru care sunt făcute).

Casa părintească. Descrierea obiectelor din casă (pat, masă, scaun, dulap, ladă, oglindă, etc.) din punctul de vedere al formei, al părților din cari se compun, al materialului din cari sunt formate și al foloaselor ce aduc (scopul pentru care sunt făcute).

Comparație între școală și casa părintească (în ce părți se aseamănă și în ce părți diferă; compararea câtorva obiecte din școală cu unele din casa părintească).

Animatele văzute în casa părintească: pisica, câinele, etc. comparete între ele.

Animalele de curte: calul, boul, vaca, oaia, porcul, găina, etc. cum sunt și ce foloase aduc.

Pomii din grădină: mărul, părul, prunul, cireșul.

Minerale: creta și sarea.

Fenomene ale naturei: Scurte con vorbirii făcute cu ocazia unea întâmplării celor mai însemnate fenomene, precum: nor, ploaie ceață, zăpadă, ghiață, deprinzând pe copii a le observa ei însăși, când se ivesc și a comunica apoi în clasă cele observate. Nu se va da explicarea cauzală a acestor fenomene.

Impărțirea timpului: ziua, ora, minutul, săptămâna, luna, anul. Răsăritul și apusul soarelui.

Exerciții de cetire. Cetirea se face rar, cu rostirea lămurită și fără a striga. Explicații potrivite cu priceperea copiilor, asupra fiecarei bucăți cetite.

Exerciții de scriere și copiere în clasă. Formarea de propoziții simple despre ființele și lucrurile cunoscute.

Din semnele de punctuație se va arăta întrebuințarea punctului. Se va avea grija specială pentru scrierea corectă. Povete igienice cu privie la scris.

Exerciții de memorie și libera reproducere. Se vor ceta din abecedar mici poezii și narațiuni scurte. Institutatorul le explică prin întrebări și răspunsuri.

Poeziile se învață de elevi în clasă pe de rost sub conducerea institutorului. La recitare se va da o deosebită atenție pronunțării și mai cu seamă accentuării după înțeles. Narațiunile se vor

reproduce de elevi cu cunțintele lor, în propoziții scurte și clare.

Clasa II. (6 ore pe săptămână)

Trimestrul I. a) Cetirea. La bucățile descriptive se insistă mai mult asupra cetirii curente. Bucățile cu conținut moral istoric povește, legende, fabule) și în deosebi acele ce vor servi ca exerciții de memorie și reproducere liberă, se tratează în modul următor: înainte de a se începe lectura, se face o introducere menită să desțupe interesul elevilor pentru bucată în chestiune; bucată de cetire se divide în mai multe părți după întinderea ei, iar fiecare parte se explică prin întrebări și răspunsuri; se reproduce de elevi și se reduce la momentul său principal; pe baza momentelor principale astfel scoase la iveală, se reproduc întreaga bucată pe înțeles și ce scoate din ea, când cu prinsul bucății permite o povăță sau un precept moral.

Notă — Bucățile de lectură vor fi tratate în cartea de citire fără întrebări și rezumate

b) Scrierea și exerciții gramaticale, copieri și compuneri. Copieri din cartea de citire. Formarea de propoziții ale căror subiecte vor fi numele ființelor și lucrurilor deja cunoscute. Scrierea acestor propoziții de elevi după dictarea institutorului, avându-se o deosebită grija pentru ortografie și punctuație

Deosebirea subiectului și a predicatului în aceste propoziții, ale căror predicate vor fi stările, lucrările sau înșurările deja cunoscute ale ființelor și lucrurilor învățate, au tendința de a

lărgi cunoștințele elevilor. Prin căutarea de noui predicate. Scrierea lor ca mai sus.

Din punctuație: punctul, virgula, semnul întrebării și al strigării. Întrebuințarea lor se va arăta ocazional, la tratarea propozițiunii.

c) Exerciții de memorie și liberă reproducere. Mici poezii cuprinzând pilde și povește morale, istorioare în versuri, fabule. Recitarea versurilor fiind menită a cultiva memoria, institutorul va priveghia în școală ca poeziile să fie învățate pe de rost înlocuiți; iar din reproducerea versurilor el va constata felul cum a înțeles și cât și-a înșușit elevul din cele memoriate. Ca exerciții de liberă reproducere vor servi mai cu seamă mici istorioare în proză și narăriuni.

d) Exerciții intuitive. 1. Grădina.— Mărul, prunul, nucul, vița de vie, fasolea, ceapa, varza, sfecla, castravetele, pepenele; Compararea lor și grupările ce se pot face.

2. Animalele domestice.— Câinele, pisica, calul boul, oaia, porcul, găina, curca, găscă și rața, cum sunt, cum trăesc ce foloase aduc Gompararea și gruparea lor.

3. Omul.— Vărșile care alcătuiesc la exterior corpul omului: capul, trunchiul, picioarele și mâinile.

Enumărarea simjurilor. Exercitarea lor. Distingerea corolilor, dicționarea dintre sunet și zgomot; cald și rece; aspru și neted; ușor și greu; vârtos și moale; dulce, amar, acru și sărat.

Notă.— Subiectele tipărite cu litere mai mici nu se vor lua ca tipuri aparte de descriere, ci se vor compara numai cu cea precedente lor.

Trimestrele II și III. 3) Cetirea. Se tinde din ce în ce mai mult la cetirea curentă și cu înțeles.

Explicările date bucătăilor cu conținut moral și în deosebi acelora care sunt destinate a servi drept exerciții de memorie și liberă reproducere, se vor lărgi tot mai mult. Cu privire la tratarea acestor bucăți se va urma înlocuiri ca în trimestrul I.

b) Scrierea, exerciții gramaticale, copieri din carte de citire și compunerii. Elevii vor începe în al doilea și vor urma și în al treilea trimestru a scrie mai întâi de pe carte, și apoi fără carte și fără ajutorul institutorului, unele din mici poezii învățate pe de rost.

In trimestrul al III-lea, elevii vor mai fi obisnuiți cu deosebire a face simple notări în scris asupra înșușirilor, asemănărilor și diferențiilor ființelor și lucrurilor cunoscute.

In trimestrul II. Pe baza bucătăilor de cetire și a exemplelor alese de institutor, se vor deprinde școlarii a cunoaște substantivul, adjecтивul și pronumele.

In trimestrul III. Verbul. Se vor distinge cele trei tipuri principale ale verbelor: prezentul, trecutul și viitorul.

c) Exerciții de memorie și liberă reproducere. Pe lângă exercițiile de memorie din trimestrul I, se vor învăța în trimestrul II proverbe, menite a servi ca învățăminte și îmboldiri pentru viață activă și onestă.

In trimestrul al treilea se vor învăța pe de rost, în clasă și împreună cu institutorul, poezii naționale și narăriuni în proză, unele și altele distribuite pe roluri când cuprinsul se potrivește pentru o asemenea distribuire. (Declamația și mimica sunt oprite).

Ca exerciții de liberă reproducere, servesc diferitele bucăți de lectură, narațiuni și istorioare în proză, precum și acele legende istorice care nu urmează să fie învățate pe de rost la studiul istoriei.

La exercițiile de memorie și liberă reproducere se va insista ca rostirea să fie limpede, acențuarea justă după înțeles și frumoasă fiindcă numai astfel se va înclesni și deslegarea limbii elevilor, pe lângă cultivarea imaginației și a priceperii lor.

Trimestrul II. a) *Exerciții intuitive*. Pădurea: Stejarul, fagul, bradul, lupul, vulpea ursul, iepurele. Vânaterea și timpul de vânare.

Stufișul și balta. Rață sălbatică, gâscă sălbatică. Vrabia, rândunica, privighetoarea, cioara, uliul cu cuveaua. În carte de citire să se arate foloasele câtorva paseri pentru agricultură, ocrotirea lor și a cuiburilor.

Trimestrul III. Lunca și orângul, Salcia, Râu, balta, lacul, mlaștina. Șarpele, broasca, barza. Crapul, știuca, racul și lipitoarea. Se va spune cum sunt, cum trăesc și ce foloase sau pagube aduc. Compararea și gruparea lor. Pescuitul și timpul de pescuire.

Melcul, lăcusta, albina, viespea păianjenul. Cum sunt, cum trăesc și ce foloase sau pagube aduc. Compararea și gruparea lor.

Plante otrăuitoare: Cucuta, laurul și măselaria.

Plante medicinale: Mușetelul sau romanița, isma sau minta și coada soricelului.

Câmpul: Sulfina, trifoiul, liliacul, arteiul, câr-

tișa (Lectură din carte de ceteră privitoare la foloasele acestor animale). Cărăbușul, coropișnița șoarecele, fluturele (lectură din carte de ceteră privitoare la pagubele aduse agriculturii)

Clasa III. (5 ore pe săptămână)

a) Cetirea. Se aleg bacăți de lectură mai întinse și mai variate, cuprinzând descrierea regiunilor celor mai frumoase din țară și bucăți literare cu subiecte din istoria națională. Înțelesul se lasă tot mai mult pe seamă elevului, deși sub conducerea instititorului. Cetirea va fi sigură, corectă și expresivă.

Modul de tratare a bucăților de cetire, ca la clasa II.

b) *Scrierea și exerciții gramaticale*. Copiere și dictare din carte de citere. Narațiuni. Expuneri în scris asupra excursiunilor făcute încercări de epistole familiare.

Din punctuație: Două puncte, semnul cărării.

In trimestrul I. Substantive proprii și comune. Numeralul.

In trimestrul II. Genul și numărul substanțivelor, adjecțivelor și pronumelor. Articularea substanțivelor și adjecțivelor. Pronumele personale.

In trimestrul III. Propozițiunea dezvoltată cu atribut și compliment. Acordurile în general. Lămurirea dificultăților ortografice, prin exemple aflate în exercițiile ortografice. (Se va observa ortografia academiei).

Repetarea materiei învățate în aceste trei trimestre.

Notă. În tot cursul anului se vor exercita copiii să găsească cuvintele de aceeași familie.

c) *Exerciții de memorie și liberă reproducere*

Poezii didactice descriptive (pasteluoi) și poezii lirice scurte. Poezii eroice și naționale Recitări împărțite pe roluri Cele scurte se învață în clasă, ca exerciții de memorie iar poeziile mai lungi se explică și servesc ca exerciții de liberă reproducere. Fabulele, parbolele, basmele, alegorii, dialogurile, etc. mai ales cele întâmpinate în carte de citire, precum și scurte notișe biografice asupra autorilor poezilor învățate servesc numai ca exerciții de liberă reproducere. Atât pentru exercițiile de memorie, cât și pentru cele de liberă reproducere, servesc normele arătate la clasa II.

Obsesvare. Compunerile, în număr de șease pe trimestru, se vor lucra în clasă sub privegherea institutorului. În fiecare trimestru se vor da mai multe teme de lucrat acasă, în scopul aplicării și exercitării regulelor gramaticale învățate.

Temele vor fi cât se poate de scurte, iar numărul lor va fi proporțional cu timpul disponibil. Institutorul va căuta să nu răpească prea mult copiilor din timpul afară de școală, necesar liberiei lor desvoltării.

Termele date pentru acasă trebuie să fie precedate de alte lucrări analoage în timpul orelor de clasă, înlesnindu-se astfel executarea lor. Toate compunerile și temele se vor corecta cudeamănuntul de institutor.

—•••••—

Clasa IV. (7 ore pe săptămână)

a). Cetirea se aleg din carte de Cetire bucăți literare, cu subiecte din istoria națională descrieri de regiuni frumoase, din țară și din țări străine, precum și bucăți în cari se descriu industriile mai însemnante de la noi; de asemenea balade cu deosebire naționale. Se insistă asupra cetirii corecte curente și expresive.

b). *Scrierea și exerciții gramaticale.* Copiere și dictare. Transformări de diferite genuri de poezii în proză. Copozitii prin imitație după bucățile cetele în clasă. Descrierea excursiunilor făcute de școlari împreună cu institutorul lor. Exerciții practice pentru facerea de scrisori de tot felul: către părinți frați surori, rude, amici, superiori de urări de mulțumiri de afaceri, chitanțe, inscrisuri, contracte, petiții, anunturi telegrame.

Toate aceste compunerile se lucrează de elevi în clasă după ce mai întâi institutorul va fi dat toate îndrumările necesare. Observarea erorilor din compunerile cercetate de institutor de afară de orele de clasă se face într-o oră specială, în fie care săptămână.

In trimestrul I: pe baza bucăților din carte de lectură precum și a exemplelor aduse de institutor, se va repeta propoziționarea desvoltată cu atribut și complement.

La complemente se va stăruî numai ca elevii să și dea seama de serviciul pe care îl îndeplinesc în propoziție diferite feluri de complimente fără a însista de loc asupra numelor ce ele poartă.

In trimestrul II: Deosebirea frazei de propoziție (verbul când servește ca predicat și când nu servește ca predicat, spre a cunoaște propozițiunile din frază).

Cunoașterea propozițiunilor principale și a celor subordonate.

In trimestru III: Punctuația. Se face repetiție generală a tuturor cunoștințelor gramaticale dobândite până aci.

Nota. În tot cursul anului se vor exercita copiii a găsi cuvintele de aceeași familie. Nu se vor preda felurile propozițiunilor principale și subordonate. Se va distinge însă grupa subiectului și a atributului, predicatorului și a complementului.

a) **Exerciții de memorie și libera reproducere,** Poezii eroice Naționale, servind ca ilustrațuni la învățământul istoriei patriei. Poezii lirice, ode, imnuri, balade. Recitare pe roluri de căte ori cuprinsul bucătii se potrivește pentru o asemenea distribuire. Scurte notițe biografice asupra autorilor poezilor învățate. Proverbele desvoltate și explicate de institutor prin istorioare reproduse de elevi sub privegherea sa.

Maxime din care reies consecințele morale pentru viață practică, pentru faptul că servesc drept titluri de istorioare pregătite și potrivite de institutor, la anume împrejurări și care sunt reproduse apoi de școlari cu cuvintele lor.

Observare. Vezi la clase III observarea finală.

CLASA V (8 ore pe săptămână)

1. *Citire.* a) Proză. Câteva povești și basme românești (scurte, cu acțiune simplă); mituri și tradiții antice (d. ex.: Odobescu, Ispirescu, etc.); Legende și tradiții românești (Ion Neculai Frâncu-Condrea; I. F. Marian, etc.) portrete biografice de oameni mari din istoria antică și din istoria patriei; schițe etnografice; descrieri de călătorii, pe căt se poate în legătură cu programa de istorie și cu cea de geografie din această clasă! lecturi din științele naturale (viața plantelor și a animalelor). Fabule în proză (Esop, Fedru, etc.) Schițe din viața copiilor și în special a școlarilor. Scurte povestiri cu subiecte din viața animalelor și a plantelor.

b) Poezii. Scurte poezii epice, cu deosebire balade populare și din literatura cultă (de preferință Bolintineanu). Câteva poezii lirice-eroice. Fabule în versuri (d. ex.: Donici.)

Lectură particulară (acasă). „Robinson“. Descrieri de călătorii. Povești istorice. Schițe din viața școlarilor.

2. Exerciții de vorbire. Expunere orală, neîntreruptă, a cuprinsului bucătilor citite. Recitări de poezii din manualul clasei (cel mult 4 bucăți scurte de fiecare elev, în tot cursul anului).

3. Lucrări scrise Copiare de bucăți foarte scurte (5–6 rânduri) din carte de citire. Dictate (de bucăți scurți) cu scop ortografic și grammatical (în cele d'întâi 2 bimestre pe săptămână, mai târziu 1 la 2 săptămâni). Scriere din memorie a poezilor mai scurte învățate pe din afară Reproducere din memorie a cuprinsului unor bucăți scurte, dintre cele citite și analizate în clasă.

Notă. Toată aceste lucrări vor fi făcute de elevi numai în clasă și corectate de profesor în

aceiași oră. Lucrările scrise acasă sunt interzise pentru clasa aceasta.

3. Gramatica. a) Sintaxă. Propoziția simplă, predicat, subiect, acordul lor). Felurile propozițiilor simple (afirmative, negative, întrebătoare, exclamative și imperitive: simplă distingere a lor). Propoziție desvoltată. Determinarea subiectului: atributul exprimat prin adjecțiv și cel format de un substantiv în genetiv. Complinirea verbului: printr'un substantiv (în acuzativ în dativ și cu prepoziție) și printr'un abverb (loc, timp și mod).

In legătură cu sintaxa, punctuația (., ? !), în mod practic.

b) Morfologia. Distingerea treptată a felurilor de cuvinte (simplă numire a lor, cu prilejul citirii). Deosebirea între cuvintele flexibile și cele neflexibile. Numere, cazuri, genuri. Deosebirea între substantive proprii și comune. Articolul enclitic. Pronumele personale și cele posesive. Deosebirea celor 4 conjugări după terminarea infinitivului. Ideia de persoană, număr și timp: prezentul, trecutul (imperfect, mai-mai—ca-prefect), viitorul (formele cu „voiu...” și cele cu „am să...”). Idem de mod (indicativ, imperativ, conjunctiv, obțativ, infinitiv participiu). Adverb de loc, timp și mod. Compararea adjecțiilor și a adverbelor. Prepoziții (câtă-va, mai des întrebuițiale).

Notă. În trașarea chestiunilor de gramatică se va pleca totdeauna dela o propoziție întreagă, arătându-se valoarea unei părți în legătură cu celelalte și rostul cuvintelor în exprimarea unei cugătări. La sintaxă se va începe cu predicatul (format de un verb predicativ). Pretutindeni vor fi luate în seamă numai formele simple, ușor de prinse; forme rare sau „neragulate”, nu. Regulele se vor repro-

duce de elevi liber, nu se vor învăța pe din afară. Profesorul poate varia ordinea tratării chestiunilor și, la nevoie poate anticipa ceva din clasa următoare, în mod excepțional.

CLASA VI (8 ore pe săptămână)

1. Proză. Proză și poezii ca la clasa V (se înțelege, alte bucătii d. ex.: I. Creangă „Cinci pâni”, N. Gane: „Stejerul din Borzești”). Un colind. Sa va pune mai mult temeiul pe lecturi istorice și schițe etnografice (în deosebi privitoare la evul mediu). Lecturi după fenomene și produse ale naturii, uneori cu aplicații la industrie (d. ex.: despre petrol, etc.) Schițe din viața socială (d. ex.: plutăria, lemnăria, viața comercială, meserii, etc.). Descrieri de călătorii. Povestiri epice, simple ca acțiune.

Lectură particulară. Viețe de oameni vestiști, d. ex.: „Viața lui Mihai Viteazul”, de Ispirescu; „Ioana d'Arc”, de Odobescu. O colecție de povesti populare (alese), din toate regiunile românești.

2. Exerciții de vorbire. Ca la clasa V.

3. Lucrări scrise. Dictate (ca la clasa V). Reproducere liberă de povestiri scurte. Narațiuni după povestiri epice (nu „transformări de poezie în proză”). Scurte scrisori familiare.

Notă. Toată lucrările scrise vor fi pregătite în clasă, de clasa întreagă, ajutată de profesor. Bucata care se dă de povestit sau reprobus liber să fi fost prealabil citită, analizată și povestită oral de elevi, de multe ori. Scrisorile de asemenea. Lucrările vor fi făcute mai ales în clasă; acasă, cel mult una la eouă luni.

4. Gramatică a) Sintaxă. Propoziția desvoltată. Deosebitele feluri de atrbute: apozitia. Pradicat verbal și nominal. Compliniri multiple (subst. sau pronume în dativ + acuzativ, etc. subst + adverb, două adverbe, sau locușuni adverbiale). Înlocuirea prin propoziții simple desvoltate: fraza. Ideia de coordonare și sudordonare a prepozițiilor.

Notă. Se va căuta a se da elevilor siguranță în deosebirea propozițiilor principale de cele secundare — fără arătarea felurilor acestora din urmă.

b) Morfologie. Felurile de declinare substanțivelor și adjecțivelor [după terminări]. Felurile articolului: Pronumele demonstrative, relative și intrăbătoare; declinarea lor. Numeralele cardinale și ordonale. Verbe impersonale. Adverbe și locușuni adverbiale [continuare dela clasa V]. Ideia de verb activ și pasiv, transitiv și intransitiv, predicativ și ajutător. Forma perifrastică a m. mult ca perfectul. Viitorul anterior. Deosobirea formelor de persoana III-a plural la prezentul indicativului la verbele de conjugarea I [precum și la cele terminate în -r] față de verbe da alte conjugări. Conjuncțiile mai des întrebuiște. Prepoziții [continuare dela clasa V].

Câteva exemple de formarea cuvintelor prin derivare și compunere. Câteva familii de cuvinte. Deosebirea dintre câțeva sinonime.



ՖՐԱՆՍԵՐԷՆ

Ա. Դասարան (Շաբաթական 3 ժամ)

1. Ընթերցանութեան դիրքը պէտք է պարունակէ կարձ կառուներ. վախաքելի է որ առաջինները 3—4 առջեն աւելի չըլլան. պէտք է միսիլ արտայայտելով կարձ և պարզ հրահանգները այնպիսի գործողութեանց զորս կարելի է կատարել գասարանին մէջ (եթեր նաևի դէպի գրասահմակը երթար դիրքը բանալ եւալին). յետոյ պիտի շարունակուի բարդ կառուներավ բարօն ալ կարձ և զիւրին հրահանգները առաւելապէս ի մասին զպրոցական կեանքի (դասարան, զպրոց խաղեր և այլն), ընտանեկան կեանքի (տուն, ընտանիքի անդամներ, առաւելանն զարթօնքաչ, պայոյ և այլն), ընտանի անառուններու, հանրածանօթ բոյսերու, բնական յաձախաղէս երեւոյթներու և տարուան եղանակներուն:

2. Առաջին ընթերցանութիւնները (2 շաբաթ) պէտք է ըլլան բերանացի մէկ կողմ զնելով զիրքը և ընելով կարզ մը զործողութիւններ զորս կը կատարէ ուսուցիչը բարձրածայն բնելով նաև ըրած զործողութիւնը (յէ մէ լէվ, յէ մ'ասսիէծ): Աշակերտները պէտք է կրկնեն յետոյ անհատապէս՝ թէ շարժումով և թէ խօսքով: Ուսուցիչը պէտք է ընտրէ ամէնէն աւելի լաւ արտասահնողը, որպէս զի կարենայ օգտագործ անկէ ուսուցանելու համար միւսներուն: Յետուայ զատերու մէջ ընթերցանութեան պիտի անցնաւի՝ հասուածը բերնուց կատարուելէ վերջ:

3. Ընթերցանութիւնը նպաստակ ունի բնագրին մէջ իսկ ճանչցնել՝ այն բառերը որոնք արդէն ծանօթ են լուզութեամբ և արտասահնութեամբ: Աչքի վարժութեանէն յետոյ մանուկը պէտք է միացնէ բառերուն անսողական պատկերը լուզականին և նաև շարժիչ պատկերին հետ:

Բնթերցանութեան մասին գիտողութիւններէն պուրա՞ ուսուցման ուրիշ եղանակ մը պէտք չէ որդիգրուի: Ուսուցիչը պէտք է կարդայ բարձրածայն և բացասարէ, և պէտք է աշակերտները հրաւիրէ անհատապէս կրկներու և պարագային համեմատ հաւաքարար:

4. Պէտք չէ ձեռնարկուի զրաւոր վարժութիւններու միջնեւ որ պատրաստ շրբայ բնթերցանութեան կամ բերանացի ուրիշ վարժութիւններու շնորհիւ: Ուսուցչին հսկողութեան առակ և անոր թերազրութեանց համաձայն, աշակերտները պէտք է բնդօրինակեն, անորակի վրայ որքան կարելի է յաճախ կարդացուած հասուածը: Փափաքելի է որ այս աշխատավորթիւնը չտեւէ քառորդ ժամէն աւելի, Ա. դասարանը մասնաւորաբար վերապահուած ըլլալով ականջի և ձայնական գործարաններու դաստիարակութեան:

5. Վարժութեանց առթիւ պէտք է անհրաժեշտ ձշպիտ գիտողութիւնները ըլլան զոյականի որակականի և թուականի յօդին, վերջաւորութեան և յոդնակիին մասին:

Ընթերցանութենէն պէտք է անջտառուի յաճախ կիրարկուած բայերու ձեւերը— սահմանազրականներկար սնկատար, անցեալ կտառարեար ապառնի:

Ելրորդ կիսամսեակին կարելի է խմբովին կամ անհատաբար կատարել բերանացի հրահանգներու կիրարկութիւնը բնազրին մէջ հանդիպած բայերուն մասին վերլուծում կատարելով միեւնոյն տակն բուր անձերը միասին:

6. Սատին և երկրորդ դասարանի աշակերտներուն սունը կատարելիք զրաւոր ոչ մէկ աշխատանք պէտք է առաջ: Ակսերով երկրորդ կիսամսեակիէն ամիսը երկու անգամ, առառաւելին վեց կարճ հրահանգներ պարունակով կտառներ պէտք է վերցիշուին:

Բ. Դասարան (շարաթական 4 ժամ)

Ա. Բնթերցանութեան դասագիրքը պէտք է պարունակէ կարճ կտորներ, նուխորդ դաստիաններէն աւելի կատարելագործուած, յատկացուած աստիճանաւրար ընդլայներու աշակերտաներու ծանօթութեան շրջանակը և մանաւանդ բառերու պաշարը: Այս կտորները պէտք է ըլլան ի մասին քաղաքի և գիւղի մէջ կեանքի արհեստներու, հացրենիքի երկրի վայրենի անսաւաններու, աշխարհագրական երեսներու:

Բ. Դասարանին մէջ եղած զրաւոր աշխատանքը պէտք է շարունակուին ըստ առաջին դաստիանի մէթոսին: Ընդօրինակութեան հետ միասին աշակերտաները պէտք է վարժուին թերազրութեամբ զրելու նախապէս կարդացուած հասուածը: Այսպիսի աշխատանք մը պէտք է կատարուի շարաթը մէկ անգամ և պէտք չէ կէս ժամէն աւելի տեւէ:

Գ. Քերականական դիտողութիւնները պէտք է սահմանափակուին գերանուններու և որոշիչ ածականներու շուրջ: Պէտք է ըլլան նմանապէս բայերու այն ձեւերը որոնք չեն տեսնուած առաջին դաստիանին մէջ: Դասարանի մէջ առաջին ընթերցումներու ժամանակ պէտք է կրկնութիւն մը ըլլայ նարորդ դասարանին մէջ սորվուած քերականական ձեւերու:

Դ. Ամիսը երկու անգամ պէտք է արուի սորվելու համար դասէն դուրս 10-ի չափ հրահանգներ:

Ե. Տունը իբր զրաւոր աշխատանք աշակերտաները շարաթը երկու անգամ որոշ տեսրակի մը մէջ պէտք է բնդօրինակեն դասարանի մէջ կարդացուած կտոր մը: Փափաքելի է որ աշխատաւթիւնները տեսրակի կէս երեսէն աւելի չանցնին:

Ա. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Գ. Գասարան (Շաբաթական 2 դաս)

1. Կախապատճեալան մարդք.— Հնագոյն առարկան զիւտերը — նախնական գործիքներն ու զնոքերը (քարէ, բրօնզէ և երկաթէ), կրակ բնակարան, հագուստ (մանկու և գործերու արհեստները), ամանեղջն (փայտէ, կուէ և ասպալիէ), զարդեր : Պարագմունքներ (սրարդութիւն, խաչնարածութիւն և երկրագործութիւն), փախանակութիւն (հաղորդակցութեան միջոցներ), զասուկարգեր (ազատներ, զերիներ, սորուկներ և քարժեր) : Բնասանեկան կեանք : Գիր :

2. Հայրէնի առասպելներ և վէպեր.— Հայկ և Բէր Արամ, Արայ գեղեցիկ և Շամիքամ, Տիգրան Երևանցեան, Վահագն, Վաղարշակ Երտանդ Արշակունի, Սրտաշէս Աշխարհակար Արտաշէս Բ., և Արտաշաղ, Դաւիթ և Մհեր :

Գ. Գասարան (Շաբաթական 2 դաս)

Հայոստանի իրակու պատմութեան գլխաւոր վէտերը (գագաթնակետերը) — Տիգրան Մէծ, Տրդատ և Ս. Լուսաւորիչ Արշակ Բ., և Ներսէս Մէծ, Ս. Առանձ և Ս. Մերուպ (Տառերու գիւտը), Կրօնական սուտերազմները (Վարդանանց և Վահանանց իրար հետ միացուցած), Արաբներու արշաւանքը և սոսիկանութիւնը (Նախիջեւանի կոտորածը), Աշտա Ա., Աշտա Ռդրմած և Անիի շինութիւնը; Արդուկներու արշաւանքը և Անիի վիճակը, Հայ զաղթականութիւնները; Ռուբինեան պետութեան սկզբնաւորութիւնը և Լեռն մեծագործ; Քաթարներու արշաւանքը և Լէնկթիմուր; Շահ Արար Դավիթ բէկ (Ռուսաց միջամրտութիւնը Հայոց զործերուն); Խումներու հաստատութիւն Կովկասի մէջ; Հայերու զաղթեր Պարսկաստա-

նէն և Տաճկաստանէն Ռուսաց բաժինը; Ներսէս Աշտարակեցին Ռուսահայք; Տաճկահայք և Պարսկահայք; Համառոտ տեղեկութիւն հախահայերու մասին — Խաղպեր; Ուրարդացիք :

Ե. Գասարան

Ծան օթ.— Փակագծի մէջ առածները պատմական երեսովներու կազմ պահպանելու համար է; Հետեւուպէս պէտք է անցնիլ շատ համառօտ :

1. Հայոստանը Հայերու երեւնալէն առաջ; Սեպագիթ արձանագրութիւնները; Խալդեր; Ուրարդացոց թագաւորութեան ուժեղանալը և բնդգարձակութիլը; Վանի շինութիւնը; Ասորեստանի ազգեցութիւնը :

2. Հնդկաւորապացոց զաղթականութիւնը; Կիմմերներու արշաւանքը Ուրարտուի և Ասորեստանի պետութիւններու անկումը; Հայերեւ երեւալը և հառատառութիւր Խալդերու երկրի մէջ; Խաղպերու խոտնութիւր Հայերու հետ :

3. Պարսից տիրապետութեան հաստատութիւր Հայոստանի մէջ; Տրգրան և Կիւրս (բատ Քսենափոնսի) Հայերու և Կորդուացիներու յարարերութիւնները; Պարսկական ամրացները Հայոստանի մէջ; Հայոստանի Պարսից սատրապետութիւնը; Պարսկական իզուի և զրադաշտական կրօնի տարածութիւր Հայոստանի մէջ; Հայոց գիւղը—ըստ Քսենոփոնսի առեւտերը—ըստ Հերոդոտի :

4. (Պարսից պետութեան կործանումը Արքսանդրը Մակեդոնացիի ձեռքով; Սելեսկեան պետութեան հաստատութիւր; Հայերու յարարերութիւնը Աելեւկեաններու հետ Արտաշիառ և Զարփադրէս; Հայոստաններու թագաւորութիւն :)

5. Տիգրան Մէծ կը միացնէ այդ թագաւորութիւնները և կը զրաւէ հարեւան երկիրները; Կոխ Հոմայեցոց հետ; Ժողովրդի սերը զէպի ազգացին հե-

Թանտական աստուածները; Արտաշատի գաշնալլրութիւնը:

6. (Արտաշէսի սերունդին սպառումը; Հսոմայիւցիներու փորձերը հարեւան երկիրներու հարստութիւններէն թագաւոր նաև կայսերներու Հայաստանի մէջ Տրդատ Պարթև; Տրդատի ճանապարհորդութիւնը Հոռով («Ոսկէ օր»):

(Հսոմայիցոց և Պարսից կոխները սահմանի համար; Հայաստանի Պարսից նոհաննդ (Խորովի սպառութիւնը):

7. Հայոց հեթանոսական կրօնը; Աստուածութիւնները; Աղիներ; Պաշտամանց տեղեր; Քրմական գասակարգ:

8. Քրիստոնէութեան տարածութիւր Հայաստանի մէջ; Սարի քրիստոնեաններու աղդեցութիւնը; Ա. Տրդատ և Ա. Լուսաւորիչ քրիստոնէութիւնը՝ պաշտօնական կրօն Հայաստանի մէջ; Եկեղեցւոյ կազմակերպութիւնը; յարաբերութիւնը կեսարիայի եկեղեցւոյ և ընդհանրական եկեղեցւոյ հետ; Կաթողիկոսութիւն; Կաթողիկոսներու յարաբերութիւնը թագաւորի և նախարարներու հետ; Եկեղեցին Եկրոսո Մեծի օրով; Ինքնազգիստիւն կաթողիկոսական աթուանիստը; Եկեղեցական կարուածքները; Քրիստոնէութեան աղդեցութիւնը Հայերու վրայ:

9. Արշակ Ա. և Պատիկ Ընդհարութիւնը կաթողիկոսութեան և նախարարներու հետ:

10. Նախարարական կազմակերպութիւնը; Նախարարներու ծագումը; Տանուատէր և Ակորհ; Նախարարներու յարաբերութիւնը թագաւորի և ուրիշ նախարարներու հետ; Պաշտօններ գօրքի և պարտութիջ; Յարաբերութիւնը ժաղավորդի հետ (քաղաքացիք և զիւղացիք); Արսորդութիւն և պատերազմ (զօրքի կողմութիւնը; կուոք սպարական եղանակը) նախարարական ամրացները:

11. (Հայաստանի բաժանութիւր Յոյներու և Պար-

սիկներու միջեւ; Արշակունիներու անկումը; Արտաշէս մէրջինը; Մարզպանութիւն):

12. Գրերու գիւտը; Թարգմանիչներ; Ի՞նչ յեզ-ուէ կը թարգմանուէին եկեղեցական գրքերը; Թարգմանիչները և անոնց աշտկերտները; Անոնց վերաբերմունքը զէպի հայկական կանոնի գանազան երեւոյթները և զէպի թագաւորութեան անկումը մասնաւորապէս:

13. Կրօնական պատերազմներ; Կրօնական արևունական և քաղաքական սրածառնութիւր; Աւարարի ձականամարտը և անոր անմիջական հետեւանիքները; Փառերազմներու երկրորդ շրջանը (Վահանանք); Երավարակի գաշնազրութիւնը; Հայ մարզպաններ:

14. Հայոց եկեղեցիի բաժանումը միւս եկեղեցիներէն; Հայկական առմարի հաստատումը; Հայոց եկեղեցիի լիակատար ինքնորինութիւնը; Յարաբերութիւն վրայ և Աղւանից եկեղեցիներու հետ:

15. Արարներու արշաւանքը; Գւինի Ռատիկանութիւնը; Հայաստանի քաղաքական կազմակերպութիւնը (իշխանոց իշխան, սպարապէտ, նախարարներ); Աստիկաններու վերաբերմունքը զէպի Հայոց եկեղեցին; Մամիկոններուներու և Բաղրամանիներու րոնած դիրքը զէպի սատիկանները; Վրայ եկեղեցիի բաժանութիւր Հայոց եկեղեցին:

16. Բազրաստներոց հարաստութիւնը; բարձրանալու պատճանները; Աշոտ Ա. (Ամրատի ընդհանրացները Աստիկաններու հետ և մահանքը); Աշոտ Երկաթի յարաբերութիւնները Յայներու հետ; Հայաստանի բազմաթիւ թագաւորութիւնները; Աշոտ Աղործած; Անի քաղաք; Արարներու աղդեցութիւնը Հայոց քաղաքակերթութեան վրայ; Առեւատը և առեւարական ճանապարհները:

Զ. Դաստիան

1. Սելառւկներու արշաւանքը; Տուղթի բէկ և Արմապան; Արծրունեաց և Բագրատունեաց թագաւորութիւններու անկումը; Հայոց թագաւորներու, Նախարարներու և ժողովրդի գաղթերը; Կաթողիկոսական աթոռի փոխազդութիւնը Կիլիկիա; Ներսէս Շնորհալի (յարաբերութիւնը յոյներու հետ; Ակեղեցոյ բարեզարդութիւնն ինդիր, հովաւական շրջաբեղական):

2. Վանական կեանքի զարգացումը: Վանքեր, Վանական միաբանութիւններու կազմակերպութիւնը և ներքին կեանքը: Վանքերու, նշանակութիւնը ժողովուրդի համար:

3. Վրաստանի ուժեղանալը: Իվանէ Աթարէկ և Զաքարիա Սպասարար, Անին Վրացոց ձեռքը: Զաւոլէտափինի արշաւանքը և Գառնիի կոխը:

4. Թաթարներ. Զարմազան. Գուգարաց աշխարհի աւերումը. Անին և Կարոր Թաթարներս ձեռք. Թաթարներ և Ռուբինեաններ. Սելառւկներու և Թաթարներու փոխազարձ յարաբերութիւնները. Թաթարական պիտութեան կազմակերպութիւնը.

5. Ռուբինեանց պետութեան ծագումը. Յարարութիւնները խաչակիրներու հետ. Լեւոն Ա., Թագաւոր. Զարէլ և Հեթում Ա. Հեթումի ճանապարհորդութիւնը Մեծ Խանի մօտ. Ռուբինեան թագաւորութեան վերջին տարիները. Յարաբերութիւնները Հոսմի հետ. Ներսէս Լամբրինացի:

6. Լանկիթիմուր. Կոտորածներ Հայաստանի մէջ. (Յարազոյւններ և Ազգօյւններ. Քրդական պետութիւն. Նոր Պարսկական և Օսմանեան պետութեանց սկզբնաւորութիւնը). Կաթողիկոսական աթոռի փոխազդութիւնը էջմիածին:

7. Անֆեան առւն. (Օսմանցիներու և Պարսիկներու մաքսաւումը Հայաստանի համար). Շահ-Ազատ և Հայերու գաղթը Պարսկաստան. Էջմիածնի շինա-

րար Կաթողիկոսները. Աստուածաշնչի ապագրութիւնը, Կաթողիկութեան մուտքը Հայաստան:

8. Միսիթար Սերամատացի և Միսիթարեան Միանութեան հիմնարկութիւնը. Միսիթարեաններու գործունէութեան նշանակութիւնը:

9. Դարարազի Մելիքները. անոնց կազմակերպութիւնը և վերաբերմունքը դէպի ժողովուրդը. յարաբերութիւն Պալովիներու հետ. Մելիքներու արտաքին կեանքը (ամրոցները զգեստները զէնքերը) և փոխազարձ յարաբերութիւնները. Դարարազի Մելիքներու յարաբերութիւնները Պարոս Մեծի հետ: Խարայէլ Օրի: Դաւիթ բէկ. Օսմանցիք կը նուածեն Դարարազը. Ապաստմրութիւն Օսմանցոց դէմ և Պարսից իշխանութեան վերականգնումը. Երկապուրութիւններ Մելիքներու մէջ. Շուշին մահմետականներու ձեռք:

10. Հայերու յարաբերութիւնները Կատարինէ Մեծի հետ. Սիմէօն Կաթողիկոս. Պոտեօմկինի ծրագիրը. Ազամանմազ Խանի արշաւանքը. Ռուսերու մուտքը Անդրկոմիկաս և Վրաստանի ու Դարարազի միացումը:

11. Ռուսաց արբապետութեան տարածուիլը Անդրկոմիկասի մէջ. Ռուսերու պատերազմները Պարսկիներու և Տաճիկներու հետ. Հայերու բանած գիրքը այդ պատերազմի ժամանակ. Հայերու գաղթելը Պարսկաստանէն և Տաճկաստանէն. Հարոց եկեղեցիի կազմակերպութիւնը ըստ Պօլածէնիալի:

12. Թանգիրմաթ. Ազգային Սահմանադրութիւն; Կեղլոնական և գաւառական կազմակերպութիւններ. Մասնաւոր կաթողիկոսութիւնները և Երևանու գէմի Պատրիարքութիւնը:

13. Ռուս-Տաճկական վերջին պատերազմը. Հայոց ազգի ցոյց տուած տջակցութիւնը. Պէրլինի Վեհաժմականի վճիռները. Տաճկանայոց դատը:

14. Հայոց ընդհանրական կաթողիկոսները XIX դարուն, կրթական գործի զարգացումը. Բարեկործական հիմնարկութիւնները:

15. Անդրկովկասի կառավարիչները XIX դարուն, Ցիցիանով Վորօնցով Մեծ իշխան Միխայլ Նիկոլայիվիչ Գալիցին: Վերաբերմունքը դէպի Հայկը. Ռուսահայերու քաղաքակրթական և առեւտրական դարբացումը:

16. Պարսկահայերը. Համառօտ հայեացք Հայոց գաղթականութիւններու վրայ. Լեհաստանի և Հնդկաստանի Հայերը. Նորագոյն գաղթականները:

ISTORIA ROMÂNIILOR

Clasa II. (2 ore pe săptămână)

Trimestrul I. Legenda lui Negru-Vodă. Legendă lui Dragoș-Vodă. Condeiele lui Vodă. Legendă cetății Neamțului.

Trimestrul II. Movila lui Burcel. Aprodul Purice. Legendă mănăstirii Putna. Dumbrava Roșie. Sobieschi și plăeșii. Legendă mănăstirei Argeș.

Trimestrul III. Legenda vietii de pescar a lui Petru-Rareș. Mihai și Călăul. Preda Buzescu. Ioan Corvin și Corbul. Horia și Cloșca. Tudor Vladimirescu.

Observare. Pentru toate legendele ce urmează a se trata în clasa II primară, avem poezii frumoase sau bucăți de proză, precum: „Sobieschi și plăeșii“, de Costache Negruțoi, etc. Ca exerciții de memorie nu vor servi decât cel mult două din legendele prevăzute la fiecare trimestru și acestea lăsate la alegerea institutorului, celelalte au însă să servi ca exercițiu de liberă reproducere. La povestirea acestora din urmă, institutorul să va sili să întrebuițeze cât mai des cuvinte și chiar versuri alese din cuprinsul acestor legende, citite în clasă. Însistând ca și elevii să le reproducă tot astfel.

Nota. În cartea de ceteare unele legende vor fi în proză, iar altele în poezie, fără nici o explicație.

Clasa III. (2 ore pe săptămână)

Trimestrul I. Carol I. Regele României. Răsboiul pentru Independență, Plevna Alexandru I

Cuza, Unirea Principatelor. Scurtă privire retrospectivă asupra istoriei celor două principate (într-o singură lecție). Legenda întemeierii Romiei. Romanii și Dacii, Traian și Decebal. Dacia sub Romani, Nașterea poporului român. Provinciile locuite de Români.

Trimestrul II. Radu Negru. Dragoș Vodă, Bogdan Vodă. Mircea cel Mare, Alexandru cel Bun. Vlad Tepes, Faptele, răsboiele și moartea lui Ștefan cel Mare.

Trimestrul III. Faptele răsboiale și moartea lui Mihai Viteazul. Mateiu Basarab și Vasile Lupu. Pierderea Bucovinei. Pierderea Basarabiei, Tudor Vladimirescu. Unirea Principatelor. Alexandru I. Cuza, Carol I, Regele României. Răsboiul pentru independență. Grivița. Plevna.

Clasa IV. (2 ore pe săptămână)

Trimestrul I. Dacia și Dacii. Traian și Decebal. Răsboile dintre ei. Colonizarea Daciei și starea Daciei sub Romani. Părăsirea Daciei. Nașterea poporului român. Năvălirea barbarilor. Năvălirea Bulgarilor. Impăratul Ionișă. Năvălirea Ungurilor. Intemeierea principatelor. Alexandru Basarab. Mircea cel Mare, Alexandru cel Bun, Vlad Tepes. Neagoe Basarab și Doamna Despina.

Trimestrul II. Ștefan cel Mare. Petru Rareș, Ioan Vodă cel Cumplit. Mihai Viteazul. Matei Basarab și Vasile Lupu. Constantin Brâncoveanu. Dimitrie Cantemir. Faneriotis. Pierderea Bucovinei. Revoluția lui Horia. Cloșca și Crișan. Pierderea Basarabiei.

Trimestrul III. Mișcarea națională a lui Tudor

Vladimirescu. Ocupația rusească. Gheorghe Lazăr și Asachi. Revoluția de la 1848 în Transilvania (Avram Iancu).

Revoluția în Moldova și Muntenia, Barbu Știrbei, Grigore Ghica. Tratatul din Paris. Alexandru I. Cuza. Unirea principatelor. Secularizarea averilor mănăstirești și improprietăria tăranilor (Kogălniceanu). Carol I Răsboiul independentei. Proclamarea regatului. Starea actuală a regatului României față cu trecutul.

Observări. 1. Legendele cunoscute din clasa II servesc ca punct de plecare pentru lecțiunile respective din clasa III și IV.

2. Când se întâlnește în cursul istoriei un popor, cu care Români vin pentru prima oară în contact institutorul va arăta țara unde trăește acel popor, va descrie obiceiurile sale și va nara pe scurt rolul aceluia popor în lume.

3. Pentru ca tot ce s'a învățat să fie mereu prezent în cunoștința școlarilor, se vor pune regulat, la începutul fiecărei ore de istorie, întrebări asupra celor învățate până în acea zi. Aci nu e vorba de a deprinde pe copii să povestească ci de a obține de la ei răspunsuri scurte și precise.

4. Institutatorul este dator să arate pe hartă locul evenimentelor.

4. În clasele III și IV se va face la finele fiecărui trimestru o lucrare în scris ca exercițiu de compunere, asupra unui subiect istoric învățat, făcându-se mai întâi cuvenita pregătire a acelei lucrări.

6. Faptele și persoanele mai însemnante din istoria patriei se va căuta a se ilustra prin poezii eroice și naționale.

7. În ajunul zilelor însemnate naționale, ca: 25 Ianuarie, 10 Maiu; 28 Noembrie și altele, institutorul fiecărei clase e obligat a trata faptele istorice respective

Notă. Din învățământul civic se vor predă, în legătură cu Domnitorii sau cu evenimentele mai însemnate, legile și întocmirile Statului, care își au originea în timpul domniei lor, sau a evenimentelor respective. Spre ex. la „Regele Carol I“ se va vorbi despre Constituțione (în trimestrul al III-lea din clasa III mai pe scurt, iar în clasa IV mai desvoltat). La „Ion Vodă cel Cumplit“ despre oștirea, armele de pe atunci, finanțele, etc. La „Unirea principatelor“ despre divanuri. La „Răsboiul Independenței“, despre serviciul militar de astăzi, în raport cu recrutarea în trecut; despre organizarea oștirii etc. La „Ocupația rusească“ despre regulamentul organic. La „Fanariotii“, despre sistemul de biruri și de judecată de pe atunci, și cel de astăzi.

La epoca națională se vor aminti principalitățile bărbați care au contribuit la redeșteptarea sentimentului național ca: Veniamin Costache, Ion Eliade Rădulescu, Constantin Negri, Anastasie Panu, Alexandri etc.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

b. Դասարան (Շաբաթական 2 ժամ)

Ա.ԲԵԽԵԼՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Եգիպտացիներ, Եգիպտոս, Նեղոս, Մհմաֆիս, Թերէ, Մենես, Թութմէս Գ., Ռամես Բ., Մշակոյթ և կրօնք :

Քաղդէացիներ եւ Ասորեսաանցիներ, Քաղդէա և Ասորեսաան, Նինուէ, Սարգոն, Նարուզողոնոսոր, մշակոյթ և կրօնք :

Փիւնիլեցիներ, Սիլոն, Տիւրոս, առետուր եւ գաղթավայրեր, Կարգեղոն, այրուրէն :

Երրայիցիներ, Մովսէս և երրայական միստուսածութիւն :

Մետացիներ եւ Պարսիկներ, Արիացիք, Իրան, Մհամացիները, Կիաքսար, Պարսիկները, Կիւրոս և Գարին, Ճաւալում և կաղմակերպութիւն պարսկական կայսրութեան, երկուութիւն (5—6 դաս) :

ՅՈՒՆԱՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Յունատան, Սպարտա, Սթէնք և Թէրէ, Կզզին, Գլասուր գաղութներ, Զես պատգամ, տաճար, Խաղերը :

Սպարտա, Լիոնը գերական գերակայութիւն :

Սթէնք, Առլոն, Կյեսթենէս :

Պարսկական պատերազմներ, — Միլթիստէս, Մարտօն, Թէմիստոկլէս, Լեոնիդաս, Թերմոսլիէ, Սալմինէ, Աթիոտիտէս, Դելոսեան համագաչնակցութիւն, Գերակայութիւն Սթէնքի, Պերիկլէս և իր դարը, Հակամարտութիւն Սպարտայի և Սթէնքի, պարտութիւն Սթէնքի :

Ապատամբութիւն Թէրէի. Եպամինոնդաս եւ Պի-
լոպիտու:

Մակեղոնիտ. Փիլիպպոս Բ. և Գիմոստինէս,
Քերոնէս:

Մէծն Ա. Եքսանդր. Նուաճում պարակական
կայսրութեան, ծաւալում հեղէն քաղաքակրթութեան
Արքերի մէջ. Մէծն Արքասանողը իշխառութեան
աւերակներուն վրայ հիմուած պատութիւնները
(14—15 դաս):

ՀՈՌՄԱՅԵՑՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Իտալիա. ամենակարեօր ժողովուրդները՝ Էտ-
ախներ Ետրուրիացիք և յոյն գաղութներ:

Աւանդութիւն ի մասին Հոռմի հիմնարկու-
թեան եւ թոգաւորութեան. ծերակոյոր:

Հիմնարկութիւն Հանրապետութեան. Սկայէվորա-
գեկրասուրա, պատրիկեանք և պլէրեանք. Նահանջ
նուիրական լերան վրայ. արիտուններ, տասնապետներ
երկուասան տախատակներ. Հաւասարութիւն պատրիկ-
եանց և պլէրեանց...

Կաւուերու արշաւանքը. Կամիլոս.

Խալիոյ նուաճումը. պատերազմներ Սամինիացի-
ներուն, Էտախներուն և Տարենտոնի հետ. Գե-
կիս Մուս Պիերոս. Հոռմէական բանակը գաղթա-
վացրերը եւ զինուորական ճամբանները:

Հոռմէացիներուն նախանական կեանքը. անոնց
բարքերը. Կինկիննատոս կրօնքը.

Փինիկիան պատերազմներ. Կարգեզոն Դուիլիս,
Հոեգուրա. Անիրուլ Ֆարիս Մարսիմոս. Ակուլիսն
Ափրիլէցի. Կարգեզոնի նուաճումը. Սկալիսն Ամե-
լիանոս.

Նուաճում Մակեղոնիտ. Սուրիոյ և Յունաստանի:
Հոռմէական պատութիւնը յաղթանակէն յևոյ.
յոյն մշակոյթին աղղեցութիւնը. Կատո. Գրակրոս-

Նանք և հողացին օրէնքները. Մարիս. Յուկուրոս,
Կիմբրացիք և Տետոնք. Ոիւա. Միհրդատ տարագ-
րութիւն և զեկոսասւրա Սիլացի. Պոմպէոս. Կատի-
լինայի գաւադրութիւնը. Կիկերոն Կեսար և տառ-
ջին հսապեսութիւնը Գոլլիոյ նուաճումը քաղաքա-
ցին պատերազմ. Փարսուրա. Կեսարի զիկտասութեան,
անոր սպանութիւնը. Երկրորդ հսապեսութիւն. Ոկ-
տոսիանոս և Անտոնինոս. Ակաբան. վախճան հանրա-
պետութեան. Կայսրութիւն. ծաւալում կայսրութեան
անոր նահանգները եւ անոնց վարչութիւնը. Կայս-
րութեան հսոմէականացումը. Կունենք Գերմաննե-
րուն հետ. Վարս.

Օլոսոս և իր զարք.

Կայսրեր Օլոսոսի լնուանիքն. Տիրերիսաներն,
Ֆլուլիոսներ. Վենոպականոս. Տիոս. Երաւա-
ղէմի կործանումը. Վենումի բանկումը. Բրիտանիոյ
նուաճումը. Դամիտիանոս.

Անտոնեանք. Տակիոյ նուաճումը. Ազրիանոս. Անտոնինոս եւ Մարկոս Աւրելիոս.

Զինուորական ոնչ շխանութեան տակ. Դակիա հսոմէա-
ցիներու իշխանութեան տակ. Աւրելիանոս. Դակիոյ
լքումը:

Դիսլոգետիանոս և Մէծն Կատանդիանոս. Պոլիս,
բարենարգումները. քրիստոնէւթեան ծաւալումը.
Կատինական եկեղեցին եւ քաթաքօմպերը:

Մէծն Կատանդիանոսի յաջորդները. Յուլիանոս,
թէոզոսիա. Հոռմէական կայսրութեան բամանումը,
(25 դաս):

Զ. Դասարան (Ծարաթական 2 դաս)

Միջին ԴԱՐ

Եւրոպա մինչեւ խաչակիրները. Բարբարոսները
և հսոմէական կայսրութիւնը. Հոները. Աստիղոս.
Հոռմէական կայսրութեան հողամասերուն վրայ հիմ-

նուած բարբարոս պետութիւնները. Վահատալները. Վիսիգոթները. Արարիկոս. Ռատրոգոթները. Թէ ոդոքի կոս. Լոմպարտները. Անգլօ-Սաքսոնները. Էգրերդ և Մեծն Սրբետ. Ֆրանքները. Փօլիխա:

Սրեւեհան կայսրութիւնը. Յուստիանոս. Իւստիանակները և օրէնսդրութիւնը:

Սրաբները. Մօհամետ. Խալամութեան ծաւալումը. Օմիազեանք. Արասեանք. Խալիֆանք. արաբական մշակոյթը:

Մեծն Կարոս. Իր պատերազմները. Թագաղըրութիւնը. Կայսրութեան կազմակերպութիւնը. Կայսրութեան անդամանառութիւնը:

Ու ատապետութիւն. Եւ սավիտութիւն:

Նորմանները և գերման կայսրութենէն հիմնուած պետութիւնները. Մեծն Ոթոն. պապական իշխանութիւնը. Իր ծագումն ու աճումը. Հենրիկոս Դ. Կրիֆոր Է., Սրեւեհան կայսրութիւնը Յուստիանոսէն ետք. Ալավ պետութիւնները և Պուլկարները. անոնց շփումը Ռումիններուն հետ. Պուլկար կայսրութիւնը. Հունգարները. Ս. Ստեփաննոս. Թրանսիլվանիոյ նուածումը (13 դաս):

Խաչակրութիւնները և Եւրոպայի վիճակը անոնց ժամանակ:

Ա. Խաչակրութիւն. Երուսաղէմի թագաւորութիւնը. Բ. և Գ. Խաչակրութիւնները. Փ) Լիպպո Օ. Գուստոս. Ֆրետերիկոս Շիլայորուս. Ռիչար Առիւծամիրտ. Յովհաննէս Անհոգ. Մակնա Քարթա:

Բիւզանդական կայսրութիւն. Ռումաննեպուլկար կայսրութիւնը:

Դ. Խաչակրութիւն. Լատին կայսրութիւն. Դ. Խաչակրութիւն. Բելա Դ. Թաթարներու արշաւանքը. Տեւոտն և Յովհաննիսեան ասպետները. Ռումին պետութիւնը այդ ժամանակամիջոցին:

Պապերը և կայսրերը. Խնավինստ Գ. և Խոնովենտ Դ., Ֆրետերիք Բ., Զ. Խաչակրութիւն, Ս.

Լուղովիկոս և իր խաչակրութիւնը. յետագայ խաչակրութիւնները:

Հասարակութիւնները միջին դարուն մէջ, Հանգա. առեւտուր. ճարտարաբուհուններ (8 դաս):

Եւրոպա խաչակրութիւններէն յետոյ մինչեւ 1453. Ֆրանսա և Անգլիա խաչակրութիւններէն յետոյ.

Փիլիպոս Դ. գեղեցիկ. Հարիւրամեայ պատեւազմ. Ժանն ա'Սրբ:

Կարոս Է. իւ Լուդովիկոս ԺԱ., Հէնրիկոս Է. :

Դերմանիա հապալուրկեան Ռուսողի և Կարօսս Դ. իշխանութեան տակ. Սիկստունդ. Եկեղեցին և պապականութիւնը. Պապերը Ամբինեօնի մէջ. Վիկերէվ և Հուս. Քօնսթանցայի և Ֆիորէնցայի ժողովները. Խապիա. Սպանիա և Փորթուգալ. Ֆիրաբինանտ և Իզապէլ:

Թումանական իշխանապետութեանց ծագումը :

Մեծն Միրզա և Ալէքսանդր Բարի և իրենց յաջորդները:

Հունգարիա՝ Կարոլոս Ռոպէրթի, Լուղովիկոսի և Սիկստունդի իշխանութեան տակ:

Խօսն Քօրվին. Լէհաստան Մեծն Քաղիմիրի և Վլատիվալ Եակէլլոյի իշխանութեան օրով:

Թուրքերը. Օսման. Մուրատ Ա., Պայազիտ. Մէհմէտ Բ., Պուտոյ Ջրաւումը (9 դաս):

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Եւրոպա 1453—1648:

Ժամանակակից մէծ զիւտերը. Կիւթէնապէրկ. աշխարհագրական մէծ զիւտերը. Գոյոմպոս. Վերածնութիւն:

Բարենորոգութիւն. Մարտին Լութեր. Ֆրանչիսկ Ա. և Կարոլոս Ե. Բարենորոգութեան ծաւալումը ուրիշ երկրներու մէջ:

Առումէն երկիրները Մեծն Ստեփաննոսսի ժամանակ, թուրքերը Մէհմէտ Բ.ի և Գանունի Սուլեյմանի օրով. Մօնաչ և Վիեննայի պաշարումը. Առումէնները ժջ, զարու առաջին կիսուն. Լեհաստան մինչև Ետկելոններու վախճանը:

Առուսիս թաթմար լուծին տակ. Մոսկուայի Յարերը. Խվան Գ., և Խվան Դ., Հակարաբենորոգոթիւն, Թրիտոնի ժողովը. Ժէզուիթները. Սպանիա. Փիի պոս Բ.ի օրով:

Անդիա Հէնրիկոս Բ.ի և Եղիսարէթի և առաջին Սթուարթներու օրով:

Կրօնական կրիւներ Ֆրանսացի մէջ. Հէնրիկոս Դ., Նանթի հրովարտակը:

Լուգովիկոս ԺԳ, և ՈՒՂԵԼ¹ Օ:

Լուգովիկոս ԺԳ.ի մանկութիւնը. Մազարէն. Փրանսները. Գերմանիա Աւկապուրկի դաշնագրէն յետոյ:

Երևնամիայ պատերազմ. Կիւսիթով Առօլֆ, Վարէնչթան. Վէսթֆալիայ դաշնագիր:

Առումէն ցարերը. Եօան Վուտ. Բոլցն Միքայէլ, Մաթէլ Պատարապ և Վասիլէ Լուրու (15 դաս):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Դ. Գասարան (Երբ ընդհ. աշխարհգրթն. մէկ մասը)

Ա. Հայտուանկ և սահմանակից երկիրներ. (Համառատ աշխարհագրական տեսութիւն, զիսաւորապէս Փիղերական տեսակէտէն):

1. Մեծ և փոքր Կովկասիան և Արարատիան շղթաները. Գլխաւոր աւազաններ, Մերձաւոր ծովեր: Վուր և Արաքս գետերու հովիանները:

Հայտուանի բարձրավանդակները անցքերը և կիրճերը, Արագած, Սեւանայ լիճ:

Արարատիան շղթայ անոր մասերու առանձին անունները. Հիւսիսային և հարաւային լանջերը, Մասիններ—Մեծ և Փոքր:

2. Արեւմտեան Տորոսի, Արեւելեան Տորոսի և Զագրօսի շղթաներ:

Կարնոյ և Ալաշկերափ բարձրավանդակներ:

Արածանիի, Եփրատի և Վանայ լճի աւազաններ: Տիգրիսի վերնազաւառ:

Կիլիկիա և Գէյթուն:

(Անատօլիական բարձրավանդակ Միջագետք Պաղեստին, Արարիա):

3. Ղարաբաղ, Արաքսի աջակողմեան վտակներու և Աւրմիոյ լճի աւազանները, Իրանի բարձրավանդակ հարաւային Պարսկաստան):

Ե. Գասարան (Ճարաթական 2 դաս)

Սիստեմատիկ դասընթացք:

1. Բնողնանուր տեսութիւն. Երկրի տարածութիւնը ցամաքային և ծովային սահմանները, մակերեւոյթի կազմութիւնը լիճերն ու գետերը. Սեւ և Կասպից ծովերը, ազգաբնակութիւնը:

Յասուկ տեսութիւն, ա) Մեծ ու Փոքր Կովկաս,

Արարատիան շղթայ. (Այս շղթաներու կազմութիւնը
—ձեւական և երկարանական, աշխարհագրական
անոնց նշանակութիւնը, մասնաւոր հո-
ները, լանջերու բնաւորութիւնը, մասնաւոր հո-
վիաներն և սարահարթերը, անցքերն ու կիրճերը
հանքային հարստութիւնները, բուսական և կենդա-
նական աշխարհը) : Առանձին դեսերու աւազանները
իրենց մասներով. 1) Կասպից ծովու աւազաններու—
Կուրի և Արաքսի աւազանները : (Այս աւազաններու
աշխարհագրական նկարագրութիւնը, մասները, կողմ-
նակի հովիաներն ու փոքր աւազանները, բնական
հարստութիւնները, բնակիչներու պարագմունքը, հա-
նապարհները (Երկաթուղիները և գլխաւոր խճուղի-
ները), Վարչական բաժանումը, գլխաւոր վարչական
և առեւտրական կենտրոնները, նշանաւոր պատմա-
կան վայրեր :

Բ) Հիւսիս-արեւմտեան Պարսկաստան (զրեթէ
նոյնպիսի մահրամանութիւններով և սխանմով ինչ-
պէս ա., բաժինը) : Արաքսի աջակողմեան վտակներու
աւազանը Ուրմիոյ աւազանը Ղարադաղ :

Գ) Իրան և Հարաւային Պարսկաստանը, Ժո-
ղովրդի տնտեսական և քաղաքակրթական վիճակը,
գլխաւոր ճանապարհները, նշանաւոր քաղաքները :

Դ) Հայկական լեռնաշխարհ, (զրեթէ նոյնպիսի
մահրամանութիւններով և սխանմով ինչպէս ա.
բաժինը), Գլխաւոր լեռները և անոնց մասները Արա-
ծանիի, Վանայ լճի, Եփրատի և Տիգրիսի աւազան-
ները, Դերսիմ, Սասուն, Զեյթուն :

- Միջագետք և Արարիա :
- Ե) Կիլիկիա :

GEOGRAFIA ROMÂNIEI

Clasa 11. (2 ore pe săptămână)

Trimestrul 1. Exerciții de orientare, punctele cardinale pe cer și pe perejii clasei pe tablă și pe plăci. Planul clasei.

Planul școalei (schița localului pe tablă și pe plăci). Casele și locurile din vecinătatea școalei.

Casa părintească (În ora de citire se tratează din carte de lectură bucătă relativă la viața de familie). Strădele ce leagă școala cu două, trei puncte mai cunoscute ale localității. O excursiune geografică în oraș, cu scopul de a la copiilor noțiunile elementare de stradă piață, relief, râu.

Orașul câteva străde principale și piețe și câteva clădiri publice din cele mai însemnate. Se va desemna o schiță de plan cuprinzând: conturul orașului, străde, clădiri și piețe, aşa precum s'a spus mai sus. Locuitorii orașului după naționalitate și religie. Ocupațiunea locuitorilor. (Aceste noțiuni se tratează în acelaș mod, în care se tratează bucătăile de intuție din carte de lectură). O excursiune geografică afară din oraș, cu scopul de a completa noțiunile de relief, ape, precum și de a vedea un lac, dacă este în apropiere.

Satul. Diferența dintre un oraș și un sat. Ocupațiunile locuitorilor din sat. Cătun, sat și oraș. Comuna urbană și comuna rurală. Organizarea comunei: Productele mai însemnate ale comunei. Bucătăile respective din carte de citire.

Imprejurimile comunei: câteva din satele vecine, poziția lor și căile de comunicație respective.

Trimestrul II. Repetirea celor învățate.

Plasa. (Trecerea de la noțiunea de comună la cea de plasă). Mărimea și hotarele plășii în care se află școala. Relief, ape, (Institutorul nu se va servi de cifre, cări nu pot reprezenta o icoană reală pentru copilul clasei II-a, ci va întrebuița comparațiunea, dându-i ideia mărimii plășii: mai mare de cât comuna de atâtea ori) Comunele principale din plasă. (Nu se vor cita decât acele comune care se disting prin producții mai însemnate sau neobișnuite în toate comunele, ca: saline, păcură, etc sau prin vreo însemnatate istorică: urme de cetăți, câmpuri de bătaie, sau prin bâlciuri mari, care se țin acolo etc.) Reședința plășii.

Judecătoria de pace.

Revederea și completarea celor mai esențiale noțiuni geografice, ilustrate prin desemnuri și anume: șes, deal, colină, munte, pas (trecătoare) vale, podiș, isvor, râu, (cu noțiunile de mal drept și stâng), iaz, lac. (Se va insista de preferință numai asupra acelor din aceste elemente care se găsesc în plasă sau în județ). Bucățile respective din carte de cetire.

Trimestrul III. Trecerea dela noțiunea de plasă la acea de județ Desemnarea județului. Mărimea și hotarele județului. (Se va da noțiunea de mărimea județului în același chip cum să facă pentru plasă. Relief, ape. Cunoașterea numărului plășilor din județ, numindu-se numai acelea din jurul plășii în care este elevul și reședința lor Orașe în județ, afară de capitală.

Principalele căi de comunicație ale județului. Principalele ocupării ale locuitorilor din județ agricultura, industria, comerțul

Capitala județului. Autorități județene: prefectura, tribunalul, revizorul școlar. Bucățile respective din carte de citire.

Clasa III. (2 ore pe săptămână)

Trimestrul I. Noțiuni introductive. Deprinderi cu elevii la reprezentarea și mai ales la recunoașterea elementelor ce conține o hartă ca: munte, deal, râu, mare, golf, insulă, peninsula, cap, istm oraș, sat, drum, bălți sau lacuri. Se va căuta și obișnui de a le recunoaște pe manual prin ajutorul legendei. Se vor pune apoi să le reprezinte prin linii simple (după modelul din povătitor) După ce se va obține interpretarea textului prin ajutorul legendei, elevii vor face deprinderi de cetire pe o hartă mută artistic compusă, pe care vor figura toate elementele ce mai sus.

Acste noțiuni pregătesc elevul pentru studiul României și al Europei.

Noțiunea de țară. Trecerea la noțiunea de țară, prin recapitularea cunoștințelor dobândite în clasa II.

Generalități asupra României. Configurația țării Hotare. Elevii vor execuța o hartă redusă, atât ca să poată așeza pe ea: zona muntilor, apele care formează hotarele României, coastele mării și liniile convențiunale, prin care se desparte România de țările vecine.

Relieful solului. Impărțirea României în regiuni naturale și anume: repinea muntilor, a dealurilor și a șesurilor, conturul acestor regiuni. La regiunea muntilor se vor menționa creștetele mai însemnate: Parângul, Omul și Căraimanol. Ceahlăul și Piatra Roșie, precum și treptările mari: Vârciorova, Lainici, Câineni, Predeal, Oituz și Burdujeni. Fiecare regiune se va confura

cu liniute de grosimi diferite, spre a se deosebi una de alta.

Văi (ape). Dunărea cu brațul principal. Oltul, Siretul, Putna și Milcovul. Prutul. Coastele mării, arătând numai conturul prin linii simple, fără nici un detaliu.

Impărțirea României în: România din dreapta Oltului, România dintre Olt și râușorul Milcov, România dintre Milcov și Prut și România transdanubiană (Numirile: Oltenia Muntenia, Moldova și Dobrogea se vor intrebuița numai ca numiri istorice).

România din dreapta Oltului. Relieful solului: Revederea regiunii munților, dealurilor și șesurilor șasurilor Carpaților (numai acelea prin care se poate trece cu trăsura): Portile de Fier, Lainici, Câineni.

Ca vârfuri nu se vor cita decât 2 - 3 din cele mai înalte din această parte a țării. Revederea văii Dunărei: lacuri, insule. (Nu se vor numi decât 2 lacuri și 2 sau 3 insule din cele mai mari și mai însemnate). Principalele văi ale Olteniei, cu apele cari le parcurg. Cu această ocazie se vor introduce elemente noi (orașe, localități cu renume istoric, etc) care să pregătească înțelegerea împărțirii pe județe.

Impărțirea administrativă. Județele cu capitalele lor și câteva din localitățile renumite, dacă sunt. Se va face o schiță a României din dreapta Oltului, pe care va figura pe lângă elementele de masă (munți și văi) și împărțirea administrativă a acestei regiuni.

Geografia economică. Producțiunile principale care ocupă teritoriul locuitorilor. Orașele industriale și co-

merciale cele mai însemnate din interior și de la Dunăre.

Trimestrul II. România dintre Olt și râușorul Milcov. România dintre Milcov și Prut. Se vor trata după planul dat pentru România din dreapta Oltului.

Trimestrul III. România transdanubiană. Se va trata ca celelalte părți ale României.

Sinteza întregii României. Principalele subîmpărțiri fizice: munți, dealuri, șesuri și văi principale.

Județele cu capitalele lor Producțiuni, centre industriale și comerciale. Căi de comunicație. Se va executa o hartă recapitulativă a întregii țări pe care vor figura numai munții, dealurile, șesurile, văile principale, căile ferate și șoselele principale, care conduc la punctele de trecere pește diferita frontiere.

Organizarea politică a Statului Român. Consiliul comunal. Primar. Administratorul de plasă. Consiliul județean. Prefect. Ministrul Regele. Puterile Statului: puterea legislativă, executivă și judecătoarească Forma de Stat.

Provinciile locuite de Români. Transilvania, Bucovina, Banatul, Crișana, Maramureșul, Basarabia și Macedonia. La fiecare din aceste provincii se tratează marginile, apele principale, trăsurile mari ale reliefului Scurte noțiuni istorice. Statul căruia aparțin locuitorii, așezămintele principale românești de cultură, limba, starea economică, religia, părțile locuite de Români și numărul acestora. Se va face câte o schiță a trecăriea din aceste provincii cuprinzând noțiunile tratate.

Sinteza întregului teritoriu locuit de Români.

Clasa IV. (1 ora pe săptămână)
Geografia României și a țărilor locuite de Români, repetire generală după programă Clasei III.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Գ. Դաստիարակություն (Շաբաթական 2 դաս)

Աշխարհագրութեան ուսուցումը կը սկսի III դասարաննեւ։ Այս աստիճանին դասաւութիւնը կը հիմնուի գիտաւորապէս, իսկ սկզբնական շրջանին, նաև բացառապէս անձնական, անմիջական դիտողութիւններու վրայ, որ աշակերտները ձեռք կը բերեն զրոսանքներու ժամանակ։ Ծննդավայրը իր մերձաւոր շրջակայիքով պիտի հնդարկուի ամենալուրջ դիտողութեան։ Հայրենագիտութեան այս շրջանը բաժնուած է երկու մասի՝ ծննդավայր և մերձաւոր բնագաւառ։

Ծննդավայրի աշխարհագրական երեւոյթները անմիջապէս գիտելով, աշակերտները —

ա) Կուսառմասափրեն անոր ժակերեւոյթի կազմութիւնը, ջրագրական պարբանները, կլիման, գետի յատկութիւնները, բուսական և կենդանական աշխարհը, մարդկային բնակատեղիները, պարապմունքները և արհեստները, հաղորդակցութեան ձանապարհները, շարունակ աշխատելով ցոյց տալ երեւոյթներու միջև եղած պատճառական կապերը։

բ) Կը զիտեն ծննդավայրի երկինքը, արեւի, լուսնի և աստղերու տեսանելի շարժումներն ու փոփոխութիւնները, նաև մթնութեալին երեւոյթները։ Այս գիտողութիւններէն մէկ քանիին համար ուսուցչը ստիպուած կ'ըլլաց երեսն երեխաները հաւաքել և արեւի մայր մանելէն յետոյ, բայց մէծ մասամբ կարելի է հարցեր տալ և պատրիել, որ տունը իրենք դիտեն և իրենց տեսած դիտողութիւնները միւս օրը յայտնեն ուսուցչին։

գ) Ծննդավայրի ուսումնասիրութիւնը մահաւանդ լաւ միջոց է աշխարհագրական հասկացողութիւնները պարզաբաներու համար։ Արդէն այս դա-

սարանի մէջ աշակերտները կը ծանօթանան՝ թէ ինչ են աշխարհի կողմերը, հարթութիւն, սարահարթ, սոսրահարթ, լեռ, գագաթ, լանջ, ստորոտ, հովիտ, կիրճ, գետ, ակունք, դետարերան, գաշտ, ափ, վատակ, լիճ, ծով, նաւահանգիստ, բարեխառնութիւն, կլիմայ, երկրագործութիւն, հովեռութիւն, թափառական և նստակեաց կեանքը, արհեստանոց, գործարան, արդիւնաբերութիւն և արդիւնագործութիւն, ներմուծող և արտահանող առևտուր իշխանութիւն—հոգեւոր և աշխարհական, կրթական հաստատութիւններ, գիւղ և քաղաք, փողոց, հրապարակ շուկայ ևայն։

դ) Այս դաստիարանէն արդէն աշակերտները հետզհետէ պիտի սորվին քարտէզ կարդալ։ Ախտեմատիկ վարժութիւններով ուսուցիչը կը նախապատրաստէ սաները, որ քարտէզի պայմանական նշաններու հետ անոնց մտքին կապուին իրական, ոէալ մտապատկերներ։ Այս վարժութիւններու ժամանակ աշակերտները կը գծագրեն սենեակի, բակի, փողոցի, քաղաքի մէջ՝ թաղի, իսկ գիւղի մէջ՝ գիւղի յատակագիծը, գետի և ձորի ուղղութիւնները, լեռան լանջերը, ամէն մի զրոսանքին դիտած վայրերու, ապա և ամբողջ շրջակայիքի քարտէզը ընդհանուր գծերով։ Լաւէ և շատ նպատակայարմար պատրաստել ծննդավայրի ոէլիէֆը մաս-մաս, յետոյ ամբողջովին, աւագէ կամ կաւէ, և ապա անցնիլ քարտէզին։

Ծննդավայրէն յետոյ աշակերտները կը ծանօթանան մերձաւոր բնագաւառի հետ և Բնագաւառը ըսկով պէտք է վերցնել գաւառը ոչ թէ արուեստուկան, վարչական սահմաններով այլ բնական կազմութեամբ (օրինակ՝ կուրի վերնագաւառը (Սրտահան, Սխալքալաք, Սխալցիս), Կարաչայի հովիտը, Ապարանը, Զանդեղուրը, Լուսին, Փամպակը եւլն)։ Պէտք է կանգ առնել մակերեւոյթի կազմութեան, կլիմայի ջրագրական և լեռնագրական պայմաններու, արդիւնագործութեան, բնակիչներու ազդութեան

եւ կրօնքի, քաղաքներու եւ գլխաւոր գիւղերու, ճառապարհներու վրայ ևւ ցոյց տար թէ ըացի եղած պարապմունքներէն, այլեւ ինչով կարելի է պարապիլ այդ գաւառի մէջ :

Աշակերտները պիտի կարողանան արտանկարել բնագաւառուի քարտէզը ևւ հասկնալ անոր բոլոր նշանները : Եթէ կը պատահին այնպիսի աշխարհագրական հասկացողութեւններ (օրինակ՝ ծով, նաւահանգիստ, հրաբուխ, հովիտ, ձիւնապատ գագաթ, կիրճ), որ աշակերտները չեն կարողացած իւրացնել ծննդավայրի դիտողութիւններու հիման վրայ, անհրաժեշտ է որ այդ տեսակ հասկացողութիւնները թանձրացնելու համար ուսուցիչը դիմէ օժանդակ պարագաներու՝ մօտեներու, ուկիէֆներու, նկարներու, տիպար պատկերներու եւլու :

Ցանկալի է, որ Գ. գասարանի դասընթացքը վերջանալ Հայաստանի ևւ մերձաւոր երկիրներու քարտէզի հետ ունեցած ընդհանուր ծանօթութեամբ :

Դ. Դասարան (Շաբաթական 2 դաս)

Ա. ԵՌԱՄՄՍԵՍՅ

Ներածական ծանօթութիւններ .— Վերատեսութիւն ևւ ամրողջացում ծանօթութեանց ի մասին կղզիի, թերակղզիի, գլուխի, հրուանդանի, հովիտի, դաշտավայրի կամ հարթավայրի, լեռան, հրաբուխի, գետի, աւաղանի, լիճի, ծովու, ովկիանոսի : Վարժութիւններ եւրոպայի քարտէսին վրայ :

Ծանօթութիւններ ցամաքի մասին .— Երկրամասի մասին ծանօթութիւններէն անցնիլ ցամաքամասի ծանօթութեան :

Եւրոպայի արտաքին ձեւը :

Սահմանները .— Արջային սասուցեալ ովկիանոս Ատլանտիկան ովկիանոս Միջերկրական ծով,

Սեւ ծովի Կովկասեան Լեռներ, Կասպից ծով Ուրալ դեա ևւ Ուրալեան լեռներ :

Ծովեր (Արշակուղագոռներ) .— Պալթիկ ծով Հիւսիսային Ծով, Ադրիանկան Ծով :

Թերակղզիներ .— Ականտինավեան, Ապանիա, Փորթուկար իտալիա, Պալքանեան Թերակղզին և Խրիմ :

Հրուանդ աններ .— Հիւսիսային հրուանդան, Ս. Վիչենցիոս, Մաթափան :

Կղզիներ .— Եռութլանտ, Իուլանտա, Բրիտանական կղզիներ, Քորսիքա, Սարտինիա, Սիկիլիա, Մորէա, Արշիակեղագոս, Կրետէ, օձերու կղզին :

Նեղուցներ .— Բատը Քալէ, Ճիպրալթար, Տարտանէր Վոսիոր :

Եւրոպայի Կարկառը . Ինոներ՝ Պիրիննեան, Արպեննեան, Կարպաթեան, Պալքանեան, Դինարեան, Պինդարեան, Կովկաս, Ականտինավեան թերակղզին Ինոներ, Ուրալեան :

Գետեր .— Ուրալ, Վոլգա, Նիսթրուր Դանուր Վիստրուր, Էլբա, Հունաս, Սէն, Թակի Տիրերիա, Բատը ևւ Թայմէր :

Լիճներ .— Լէման, Օնէկո և Լատոկա :

Եւրոպայի քաժանումը պետութեանց .— Ռուսիա, Աւստրիա, Հունգարիա; պալքաման պետութիւններ; Իտալիա; Ապանիա; Բորթուկալ; Գերմանիա, Զուլիցերիա; Ֆրանսա, Պելճիքա; Հուանսա; Տանըմարքա; Շուէա; Նորվէկիա և Անգլիա՝ իրենց մայրաքաղաքներով :

Իւրաքանչիւր պետութեան ատեն անցնիլ միայն ամենագլխաւոր քաղաքները այսպէս:

Ուրսիա՝ Բեթերապուրկ; Մուկուտ; Օտեսա :

Աւստրօնիունգարիա՝ Վիեննա; Պուտափէչչթ :

Պալքանեան պետութիւններէն Պուլկարիա՝ Սօ-
ֆիա; Վառնա; Թուսմուք; Վիտին; Ֆիլիպէ;
և Բէլլա:

Սերպիա՝ Պէլկրատ և Պեթոլիս;
Թուրքիա՝ Պոլիս և Էտիրնէ;
Գարատաղ՝ Զէթինէ;
Յունատան՝ Աթէնք; Սերանիկ և Եանիա;

Բ. ԵՌԱՄՍԵԱՅ

Խոալիա՝ Հռոմ; Նարօլի և Վենետիկ;
Սպանիա՝ Մատրիտ;
Բորթուկալ՝ Լիգոն;
Գերմանիա՝ Պէրլին; Լիբաքա; Միւնիխ; Համ-
պուրկ:

Զուիցերիա՝ Պէրն; Ժընէվ:
Ֆրանսա՝ Բարիդ; Լիօն; Մարսիլիա;
Պեր Ֆիքա՝ Պրիւքսէլ:
Հուանտա՝ Լահէյ և Ռոմէլրատամ;
Շուիտ և Կարմէլիա՝ Աթօքոլմ և Քրիստիանիա;
Ոնգիա՝ Լոնսոն; Տըպին; Էտիմպուրկ:

Իւրաքանչիւր պետութեան առթիւ պէտք է
խօսուի բնակչութեանց ազգութեան մասին և պէտք
է շեշտուի ի մասին այն արտադրութեանց որ մեր
երկիրը կը ներածուին:

Պէտք է աշակերտներուն հետ կատարել Եւրո-
պայի ծննդարանութեանց շարք մը, որուն վրայ
պէտք է զեւուզուին յառաջատուաբար վերոյիշեալ բո-
լոր տարրերը:

Ծանօթութիւն եւ կրագունդի մասին.— Ցամա-
քամասի ծանօթութենէն անցնիլ երկրագունդի ծա-
նօթութեան: Ցամաքամասերու աշխարհագրական
դերը և անոնց տարածութեան բաղդատութիւնը՝
Եւրոպայի հետ համեմատած:

Ասիոյ արտաքին ծեւը.— Սահմանները՝ Հիւսի-
սային սառուցեալ Ովկիանոս, Ուրալիան լեռներ, Ու-
րալ գետ, Կասպից ծով, Միջնրկրական ծով և Կար-
միր ծով, Հնդկաց Ովկիանոս և Խաղաղական Ով-
կիանոս:

Ասիոյ կարկառը.— Ասիոյ կեղրոնական հարթա-
վայրը՝ Հիմարայեան լեռներ:

Գետեր.— Եփրատ, Ինդոս, Գանգէս, Դեղին:

Քաղաքական քաժմանում.— Գլխաւոր պետու-
թիւնները՝ Սիպերիա, Չին, Ճապոն, Թուրքիա և
Սրբիա, Պարսկաստան և Հնդկաստան, Հնդկաչին,
Քաղաքներով՝ Բէքին, Թօքիօ, Երուսաղէմ, Թէհրան,
Կարկաթա: Ասիոյ ցեղերն ու արտադրութիւնները —
Սյն ցեղերը որ Ասիա կը բնակին: Բանի մը կենդա-
նիներ: — Փիզ, Աղնիկ, սպիտակ արջ, վագր: Ամե-
նայարանի բերքերը, — րրինձ, թէյ, խաչխաչ, բամ-
պակ, մետաքս, եւալլն:

Ափրիկէի արտաքին ծեւը.— Սահմանները՝ Մի-
ջնրկրական ծով, Աղլանտեան Ովկիանոս, Հնդկաց
Ովկիանոս, Կարմիր ծով:

Ափրիկէի կարեառը.— Լեռնները՝ Սթլաս լեռներ,
Սահմարայի անապատ:

Գետեր.— Ենդոս, Եփմէր, Քոնկօ:

Գլխաւոր պետութիւններ: — Եգիպտոս, Մարօք,
Ալճէրիա, Հապէշխատան, Քոնկօ, Բաֆի գաղութը,
Քաղաքներով՝ Գահիրէ, Աղէքսանդրիա, Ալճէր, Ֆէս,
Ֆէփիթառն:

Ցիղերը. այն բերքերը որոնք մեր երկիրը կու-
գան Ափրիկէ բնակող ցեղերը, կենդանիներ՝ տուեծ,
ոնդեղիւր, ուղտ, փիզ, ջայլամ, հիբօթան, կո-
կորդիւր, բուսային բերքեր՝ արմաւ, քառչու, թուզ:

Ամերիկայի արտաքին ծեւը: — Սահմանները՝ Խա-
ղաղական Ովկիանոս և Աղլանդեան Ովկիանոս, Հիւ-
սիային Սառուցեալ Ովկիանոս և Հարաւային Սա-
ռուցեալ Ովկիանոս, Պրազիլիական հարթավայր:

Գիտերը, Միսիսիբի, Աէն Լորէնցիկ, Ամազոն: Գլխաւոր պետութիւնները.— Գանատա, Միացիալ Նահանգներ, Մեծքովկա, Պրազիլիա, Արժանթին:

Ցեղերը եւ այն բերքերը որ մեր Երկիրը կուգան, — Ամերիկայի ցեղերը, բերքերը՝ քառոչու, բամպակ, շաքարեղէզ, ծխախոտ, կենդանիներ՝ դարիք, ինձ, պօս:

Ովկիանիոյ արտաքին ճուր, — Սահմանները, Մալակայի նեղուց, Խաղաղական Ովկիանոս, Հարաւային Սառուցեալ Ովկիանոս:

Կղզիներ, — Աւոտրալիա, Պորուչո, Ճավա և Սումաթրա:

Քաղաքներ, — Մերպուրն, Ախանէյ:

Ցեղերը եւ մեր Երկիրը եկող բերքերը, — Ովկիանիոյ ցեղերը, բերքերը՝ սուրճ, բամպակ, քինին, կենդանիները՝ քանիկուր:

Ծանօթութիւն, — Ասիա, Աֆրիկէ, Ամերիկա և Ովկիանիա պէտք է անցնել քարտէսի և Երկրագունդի վրայ, առանց աշակերտներու կողմէ անոնց ծննդարանութիւնը կատարուելու:

Զափագիտական աշխարհագրութիւն, — Երկրին ձեւը, Երկրին շարժումները՝ ցերեկ, գիշեր, եղանակներ, արեւ, լուսին, տառ:

Ե. ԴԱՍԱՐԱՆ

[Ճարագիտական 2 ժամ]

Ա. ԲՇԴՀԱՆՈՒԻՐ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Ուղղութիւնները ընութեան մէջ, Բլանի, քարտէսի և Երկրագունդի վրայ, Երկրին կորութիւնը, Երկրին մէծութիւնը, Երկրագունդին վրայ քաշուած գիծերը՝ Երկայնութիւն և լայնութիւն, Երկրին շարժումները, ցերեկներու և գիշերներու Երկարութիւնը, եղանակները, կիմայի գոտիները:

Երկրին ծագումը և արեգակնային դրութիւնը: Մոլորակները, արբանեակները, Երկրին կազմութիւնը և համակեզրոն շրջանակներէ:

Մթնոլորտը, անոր խոչորութիւնը, մթնոլորտային շարժումներ, հովերը:

Ովկիանոս, — Ծանօթութիւններ ովկիանոսի, ծովու, ծովածոցի, լիճի, հոսանքներուն և անոն աղդեցութեան մասին կիմայի վրայ:

Հասուատուն մակերեսը, Ծանօթութիւններ ցամաքամասի, կղզիի, թերակղզիի, լեռան, հովտի, լուրի, գագաթի, լեռնանցքի և Երկրի կեղեւի շարժցումներուն (Երկրաշարժ) մասին:

Բոյսեր եւ կենդանիներ, իբրեւ մոլորակային ծածկոյթ, արեւագարձային անտառներ, բուսական շրջաններ (սալանտ, բրդային), դաշտերը և անտառները բարեխտոն շրջաններու մէջ, Բանատայի և Սիալերիոյ ծառերը, tundraները մարդկային ցեղերը:

Իբրեւ վերջաւորութիւն ընդհանուր ծանօթութեանց՝ պէտք է տալ աշխարհագրութեան սահմանը և կանգ առնել անոր օգտակարութեանը վրայ:

Բ. ՑԱ.Մ.Ա.Բ.Ա.Մ.Ա.Ս.Ե.Բ.Բ.

Իւրաքանչիւրը պէտք է անցնիլ համառօտ, յարաբերական դիրքը, կարկասին շրջաղիծը, կիման, ջուրերը, յատկանչական բայսերն ու կենդանիները, մարդկային ցեղերը և Երկրիները՝ յիշերով ամէնէն յայտնի քաղաքները և անոնց տնտեսական դերը:

Եոյն կերպով պէտք է վարուիլ Եւրոպայի հետառալով մէծ նշանակութիւն Ռումանիոյ—դիրքը տարածութիւնը, շրջաղիծը, կիման, ջուրը, բուսականութիւնը, կենդանիները, մարդկիլը, կառավարութեան ձեր, կրօնը, Երկրաշորժութիւնը, ճարտարարուեալը, առեւտուրը, հաղորդակցութեան ձամբաները, գլխաւոր քաղաքները:

Զ. Դասարան (Շաբաթական 2 ժամ)

Համառօտ ծրագիր, ցամաքամասերը՝ Եւրոպայի զառ՝ աշխարհագրական ընթերցումներով (Ասիա 15 ընթերցուած) :

Ա. Բնական աշխարհագրութիւն, դիրք, տարածութիւն, շրջագիծ, րըլիէֆը՝ բաժնուած բնական շրջաններու, կանգ առներով մեծ լեռնախումբերու վրայ, քանի մը նշանաւոր գագաթներ, հովիտներ և լեռնանցքեր, կղիմայ, ջրագրութիւն և ծանօթութիւններ բոյսերու և կենդանիներու մասին:

Բ. Քաղաքական եւ տնտեսական աշխարհագրութիւն, բնակչութիւնները ըստ ցեղի և կրօնքի, պետութիւնները և անոնց հարասութիւնները (բուսական, կենդանական, հանգային կամ ձարտարարուեատական), նշանաւոր գաղաքները և նուահանդիսատները:

ՈվկիԱՆԻԱ. (3 ընթերցուած)

Ա. Բնական աշխարհագրութիւն, Ամենքն նշանաւոր կղզեխումբերը, Մերանէզիա՝ Աւարալիոց հետ, Մալէզիա և Յոլոնէզիա՝ Միքրօնէզիոց հետ։ Ծանօթութիւններ ի մասին կղզիներու րըլիէֆին և կղիմային։ Անոնց հրաբխային և բուսատային ծագումը։ Բուսականութիւնը, բոյսեր (արմաւ, հացի, phormitum tenax, սուրճ, ըրինձ, ծխախոտ և այլն), կենդանիներ (քանիկուր, զրախոտահաւ և այլն), հանքեր։

Բ. Քաղաքական եւ տնտեսական աշխարհագրութիւն, բնակչութիւնները ըստ ցեղի և կրօնի, հպանատական, ձարտնական, ամերիկան, անգլիական, գերմանական և ֆրանսական ստացուածքները։ Նաւարկութեանց մեծ զիծերը։

Ա.ՓՐԻԿԻ. (9 Բնթերցուած)

Ա. Բնական Աշխարհագրութիւն

[Ասիոյ ծրագրին համաձայն]

ՀԻՒՍՏԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ. (10 Բնթերցուած)

Ա. Բնական աշխարհագրութիւն։ Դիրք, տարածութիւն, շրջագիծ։ Բըլիէֆը՝ բնական շրջանակներու բաժանումով, կանգ առներով մեծ լեռնախմբերու, քանի մը նշանաւոր գագաթներու, հովիտներու և լեռնանցքներու վրայ, կղիմայ, ջրագրութիւն, բուսականութիւն և յատկանշական կենդանիներ։

Բ. Քաղաքական եւ տնտեսական աշխարհագրութիւն, բնակչութիւնները ըստ ցեղի և կրօնքի, պետութիւնները, անոնց հարասութիւնները (բուսական, կենդանական, հանգային կամ ձարտարարուեատական), ամենազդիսաւոր գաղաքներն ու նաւահանգիստները։

ՀԱՄԱԿԱՐԱՎԻՆ ԱՄԵՐԻԿԱ. (7 Բնթերցուած)

Ա. Բնական աշխարհագրութիւն (ինչպէս Հիւսիսային Ամերիկա)։

Բ. Քաղաքական և տնտեսական աշխարհագրութիւն (ինչպէս Հիւսիսային Ամերիկա)։

ԹՈՒԾՈՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԵՐԿՐԱՋԱՓՈՒԹԻՒՆ

Ա. Դասարան (Շաբաթը 5 ժամ)

Ա. Եռամսնայ.— 1, 2, 3, 4, 5 թիւերուն դէմյանդիման և բերանացի կիրարկութիւնը։ 1—5 թիւերը զրել։

1—5 առաջ ու ետ համրել։

1—5 թիւերուն դէմյանդիման և բերանացի համաղրութիւնն ու բերանացի վերլուծումը, անոնց բաղդատութիւնը։

1—5 թիւերուն չորս գործողութիւնը՝ մինչեւ 5 արդիւնքով, նախ բերանացի և յետոյ գրաւոր։

Բառ կանոնի աւելի վեր 5—9 թիւերուն կիրարկութիւնը։

Օ թուանշանը և 10 թիւը։ 1—10 թիւերը առաջ և ետ համրել։ 1—10 թիւերուն դէմյանդիման և բերանացի համաղրութիւնը ու վերլուծութիւնը։ 2 առ 2, 3 առ 3 եւային համրել՝ առաջ ու ետ։ 1—10 թիւերուն չորս գործողութիւնը, կիրարկում բերանացի եւ գրաւոր նախ թանձրացեալ և յետոյ վերացեալ թիւերուն՝ մինչեւ 10 արդիւնքով։ 1—10 թիւերուն բաղդատութիւնը, տարրերութիւնով եւ անգամով։ Բերանացի օրինակներ եւ խնդիրներ նախապէս թանցրացեալ և յետոյ վերացեալ թիւերով։ 1—10 թիւերուն սահմանին մէջ։ Նոյն թիւերով գրաւոր օրինակներ եւ խնդիրներ։

Բ. Եռամսնայ.— 10—20 թիւերը, ըստ կանոնի աւելի վեր անոնց կիրարկութիւնը։ 1—20 համրել առաջ եւ ետ։ 2 առ 2, 3 առ 3 եւային համրել։ 1—20։ Այս թիւերուն բերանացի եւ գրաւոր 4 գործութիւնը՝ 20էն փոքր արդիւնքով։

Ծանօթութիւն 10-ի։ Հաշուել տասնով՝ իր նոր միութիւն նկատելով։

Ծանօթութիւն կէսի։

20—30 թիւերուն կազմութիւնը եւ զրելը։ Զանազան թուում 1—30 թիւերուն սահմանին մէջ՝ առաջ եւ ետ։ 1—30 թիւերուն դէմյանդիման ու բերանացի համաղրութիւնը եւ վերլուծութիւնը։ 1—30 թիւերուն նախ բերանացի եւ յետոյ գրաւոր չորս գործողութիւնը՝ մինչեւ 30 արդիւնքով։ Այս թիւերուն բաղդատութիւնը։ Բերանացի եւ գրաւոր օրինակներ և խնդիրներ։

Այս կերպով 30—40 և 40—50 թիւերուն կիրարկութիւնը։

Գ. Եռամսնայ.— 50—60 թիւերուն կազմութիւնը եւ զրելը։ Զանազան թուում 50—60 թիւերուն սահմանին մէջ՝ առաջ եւ ետ։ 1—60 թիւերուն դէմյանդիման եւ բերանացի համաղրութիւնը եւ վերլուծութիւնը։ 1—60 թիւերուն չորս գործողութիւնը։ Նախ տարրկացական եւ բերանացի ու յետոյ գրաւոր։ Այս թիւերուն բաղդատութիւնը։

Ծանօթութիւն քառորդի։

Այս կերպով 60—70, 70—80, 80—90, 90—100 թիւերուն կիրարկութիւնը։ Բերանացի և գրաւոր օրինակներ եւ խնդիրներ։

Ընդհանուր վերատեսութիւն նիւթերու։ Դէմյանդիման օրինակներ մէթրի, լէի եւ լիդրի, առանց անոնց բաղդատական մէքենայ թիւլիքի եւ առարարագմապատիկներուն եւ ստորարագմապատիկներուն։

Ծանօթութիւն.— Հաշուելու ուսուցման մէջ ուսուցիչը պէտք է օդտագործէ պարզ գործիքներ, այնպէս որ իւրաքանչիւր աշակերտի ըմբռնելի ըլլայ, փայտիկներ (մինչեւ 10, հաւաքոյթ 10 փայտիկներու, տար իր միութիւն), սուսական մէքենայ թիւլիքի եւային։ Բարդ գործիքները անգործնական են։ Ուսուցման տաեն ուսուցիչը պէտք է միանգամացն գրատախտակին վրայ նշանակէ կէտ, զիծ եւային։

Բ. Դասարան (Հարաթական 4 ժամ)

Ա. Եռամսեայ.— 1—100: Թիւերու սահմանին մէջ հիմնական գործողութիւններու կրկնութիւն: Պիւթաղորոսի աղիւսակը: Մինչեւ 100 ամբողջական թիւերու տասնորդական թուարկութեան զրութիւնը: Մէթրը եւ լիզը, դէմյանդիման կիրարկութիւն առնոց բաղմապատիկներուն՝ մինչեւ հէքթօմէթր եւ հէքթօլիզը: Լէզը եւ քիլօլիրամը միայն իրը չափական միութիւն:

Օրինակներ եւ խնդիրներ:

Բ. Եռամսեայ.— Մինչեւ 1000 ամբողջական թիւերու թուարկութեան զրութիւնը: Գումար, հանում, բազմապատկութիւն եւ բաժանում այս թիւերու սահմանին մէջ, նախապէս 1—10.000 եւ յիսոյ մինչեւ միլիոն: Օրինակներ ու խնդիրներ մինչեւ միլիոն արգիւնքով: Ընդհանուր վերատեսութիւն նիւթին:

Օրինակներ եւ խնդիրներ:

Գ. Եռամսեայ.— Մինչեւ 100.000 ամբողջական թիւերու թուարկութեան զրութիւնը: Գումար, հանում, բազմապատկութիւն եւ բաժանում այս թիւերու սահմանին մէջ, նախապէս 1—10.000 եւ յիսոյ մինչեւ միլիոն: Օրինակներ ու խնդիրներ մինչեւ միլիոն արգիւնքով: Ընդհանուր վերատեսութիւն նիւթին:

Ծանօթութիւն.— Ամբողջ տարուայ ընթացքին ըերանացի հաշիւներու օրինակներ պէտք է տալ: Գտրով օրինակներուն և խնդիրներուն, աշակերտներուն համապատասխան տեսրակները պէտք է շարունակուին մինչեւ զարոցական տարւոյն վերջը, պարունակելով 18 խնդիր (իւրաքանչիւր եռամսեայ 6 հատ), դասարանին մէջ լուծուած եւ ուսուցչին կողմէ կարմիր մերանով սրբազրուած: Տեսրակները պէտք է պահուին ուսուցչին մօտ՝ նախքան քննիչին եւ քընութեան ներկայացուիլը: Աշակերտները պէտք է վարժուին մէթրով և իր զործածական բազմապատիկներով չափել: Կշռել և ճանչնալ ծանրութիւնները:

Դ. ԴԱՍԱՐԱՆ (Շարաթը 4 ժամ)

Ա. Եռամսեայ.— Կրկնութիւն Բ. դասարանի մէջ աւանդուածներուն եւ շարունակութիւն մինչեւ 100 միլիոնաւոր թիւերու: Մէթրին, լիդրին, լէզին ու կրամին բազմապատիկները եւ սոորարազմապատիկները:

Ծանօթութիւն ընդհանուր կոտորակներու, տասնորդական կոտորակ: Տասնորդական կոտորակները զրել ու կարգալ: Ամբողջական ու տասնորդական թիւերու զումարը: Խնդիրներ՝ որոնց մէջ կը մտնեն միայն զործածական բազմապատիկները և սոորարազմապատիկները:

Ծաւալ, մակերեւոյթ, զիծ, անկիւն և կէտ (բացարութինն խորանարդի ու քանակի վրայ):

Բ. Եռամսեայ.— Հանում ամբողջական ու տասնորդական թիւերու, զիտել տալով այս տասնորդականներուն զումարի կերպով զրութիւն: Տեղափոխութիւն սոորակէտի: Բազմապատկութիւն ամբողջական ու տասնորդական թիւերու: Գործնական կեանքէ խնդիրներ, թիւերուն վրայ նշանակելով ինչ երկայնութիւն, պարունակութիւն և արժէք ներկայացնելնին:

Գ. Եռամսեայ— Ծանօթութիւն մակարդակ պատկերներու, քանակուսի, ուղանկիւն, զուգահսագիծ, արագեց և եռանկիւն: Օրինակներ ու խնդիրներ: Բաժանում ամբողջական թիւերու և նմանապէս տասնորդականներու: Փորձ բազմապատկութեան և բաժանումի:

Ծանօթութիւն.— Թուարանութեան գասերը պէտք է համընթաց երթան երկրաչափականներուն հետ: Կանգնները պէտք է հանել թանձրացեալ թիւերով զանազան օրինակներու վրայ տրուած բացատրութիւններէն և միշտ պէտք են, որքան կարելի է, բերանացի հաշիւններ՝ նախքան գրաւորը:

Ուսուցչին կողմէ սրբագրուած խնդիրներուն և օրինակներուն նուազագոյն թիւը պէտք է ըլլայ 18. իւրաքանչիւր հռամսեայի 6 հատ։ Համապատասխան տեսրակները, կարմիր մելանով սրբագրուած և ուսուցչին կողմէ պահուած և անփոփոխ պէտք է ներկայացուին քննիչին և քննութեան։ Աշակերտները վարժուած պէտք է ըլլան մէթրով, գործածական բազմապատիկներով և ստորաբազմապատիկներով չափել, կշռել և ծանրութիւնները ճանչնալ։

Դ. ԴԱՍՄԱՐՄԱՆ (Շաբաթը 4 ժամ)

Ա. Եռամսեայ.— Վերատեսութիւն Գ. դասարանի նիւթերուն և բազմաթիւ խնդիրներ գործնական կեանքէ։ Հասարակ կոտորակ։ Բերանացի օրինակներ, աշակերտը վարժեցներու համար արագ և ճիշտ հաշուել գործածական կոտորակները, երկրորդ, քառորդ, ութերորդ, հինգերորդ, տասներորդ։

Կոտորակին արժէքը ի՞նչ կ'ըլլայ երբ ամբողջ թիւով բազմապատկենք համարիչը կամ յայտարարը։ Հասարակ կոտորակները տասնորդականի վերածեն։

Բազմանկիւնները՝ կանոնաւոր բազմանկիւնները՝ Ուղղաչափ, շրջանակ, բոլորակ, կարկին, ո՞նկունացափ։ Օրինակներ և խնդիրներ։

Երկրաչափական մարմիններ, խորանարդ, զուգահեռոտն, հատուածակողմ, բուրդ, դլան, կոն եւ զունդ։

Բ. Եռամսեայ— Պարզ երեքի կանոն՝ միութեան վերածելով։ Մակերեւոյթի չափեր, մակերեւոյթի միութիւնը։ Քառանկիւնի մը, եռանկիւնի մը եւ բազմանկիւնի մը մակերեւոյթի չափումը՝ գործնական վարժութիւններով։ Շրջանակին երկայնութիւնը։ Բոլորակին մակերեւոյթը։ Հատուածակողմին ու գլանին մակերեւոյթը։ Բազմաթիւ խնդիրներ։

Գ. Եռամսեայ— Տոկոսի կանոն, ինկերութեան

խնդիր՝ միութեան վերածելով։ Բազմաթիւ խնդիրներ գործնական վարժութիւններով։

Ծաւալի միութիւնը։ Խորանարդին, հատուածակողմին, դասարանին ծաւալը։ Դլանին ծաւալը։ Բնդհատնուր վերատեսութիւն անցած նիւթին։

Ծանօթութիւն։— Թուաբանութեան դասերը համընթաց պէտք է երթան երկրաչափականին հետ։ Կանոնները պէտք է համուին դիւրին պատճառարանութիւններէ, բերանացի հաշիւններ՝ նախքան գրաւորը, դիւրին և միջակ օրինակներ։

Աշակերտներու տեսրակներուն խնդիրներուն նուազագոյն թիւը պէտք է ըլլայ 18 (եռամսեայ 6), սրբագրուած ուսուցչին կողմէ կարմիր մելանով և պահուած՝ ներկայացուելու համար քննիչին ու քրննութեան։

Ե. ԴԱՍՄԱՐՄԱՆ (Շաբաթը 3 ժամ)

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ամփոփում։— Ամբողջական և տասնորդական թիւներու 4 գործողութիւննը։ Հասարակ կոտորակ, անոնցմով գործողութիւններ։ Մէթրական զրութիւն, Բաժանականութիւն 2, 3, 4, 5, 6 և 9. թիւներով։ Երեքի կանոն՝ միութեան վերածելով։ Տոկոս, ընկերութեան կանոն, խառնուրդի կանոն (ուղղակի)։

Մանրամասն ծրագիր։— Միութիւն, թիւը արդիւնք շատութեան բաղկատութեան, թիւները գրելու և կարդալու օրինակներ։ Ամբողջական թիւներու 4 գործողութիւննը։

Ամբողջական թիւներու վրայ կրկնութեան խընդիրներ, որոնց մէջ համադրուին 4 գործողութիւնները։ Մէծութիւն, չափական միութիւն։ Զափեր որոնց միութիւնը մէծութեան մէջ ճիշտ չպարունակուիր։ Միութեան ստորաբաժանումները պարզ կոտորակաւոր մասերով ($\frac{1}{2}$, $\frac{1}{3}$, $\frac{1}{4}$, $\frac{1}{5}$, $\frac{1}{8}$, $\frac{1}{2}$, $\frac{1}{4}$)։

Միութեան ստորաբաժանութեարը տասնորդական դը-
րութիւնով, տարբեր տասնորդական կարգի միու-
թիւններ։ Անոնց գրելն ու կարդալը։ Տեղափոխու-
թիւն ստորակէտի։ Տասնորդական կոտորակներու 4
դորձողութիւնը։

Մտաւոր հաշիւ ամբողջ և տասնորդական թի-
ւերու գործողութիւններուն, յաւ է որ կոտորակին
միութիւնները բազմապատիկինքն աւելի վեր ըլլան։
Գրաւոր օրինակներ դասարանին մէջ, որպէս զի ա-
շակերտները հաշիւները յաւ հասկնան։ (15 դաս)

Մէթր, մէթրական դրութիւն, զլխաւոր միու-
թիւնները, բազմապատիկ և ստորաբազմապատիկ։

Երկայնութեան միութիւն, մակերեւոյթ, ծա-
ւալ և տարտղութիւն, ծանրանալով առաւելապէս կա-
րեւորագոյններուն վրայ։ Մէթրի միութիւնները ար-
տայալող թիւներուն գրելը և կարդալը։

Դրամական միութիւնը։

Կրկնութեան խնդիրներ, ամբողջական և տաս-
նորդական թիւներու, օդապարձելով մէթրական դը-
րութիւնը։ (6 դաս)

Մակերեւոյթի չափի խնդիրներ, ուղանկիւն, քառակուսի, զուգահեռագիծ, հուանկիւն, արապէզ,
բազմանկիւն և բոլորակ։ (5 դաս)

Ծաւալի չափի խնդիրներ, զուգահեռուսն, խո-
րանարդ, հատուտծակողմ, բուրդ, գլան կոն։ (5 դաս)

Հասարակ կոտորակ։ Ամբողջը հանել, ամբողջը
միացնել։ Կոտորակներու բազդասութիւնը՝ համա-
րիչներու միջոցաւ։ Կոտորակի մը փոփոխումը երբ
մէկ անդամը կը բազմապատկուի կամ կը բաժնուի
ամբողջ թիւով մը կամ երկուքը մէկէն այս ամբողջ
թիւով։ (4 դաս)

Պարզում կոտորակներու։ Բաժանականութիւն
2, 3, 4, 5, 6 և 9ով։ (2 դաս)

Կոտորակներու հասարակ յայտարարի վերածու-
մը։ Կոտորակներու 4 գործողութիւնը։ (7 դաս)

Կրկնութեան խնդիրներ։ (4 դաս)

Պարզ եւ բաղադրեալ Երեքի կանոնի խնդիր-
ներ, միութեան վերածելով։ Պարզ տոկոսի խնդիրներ՝
իւրաքանչիւր անդամով համարելով։ Մտա-
ւոր հաշիւ տոկոսը գտնելու համար։ Խնդիրներ ըն-
կերութեան և տոկոսի վրայ խառն։ Խնդիրներ ուղ-
ղակի խառնուրդի։ (12 դաս)

Ընդհանուր կրկնութեան խնդիրներ թուարա-
նութեան (10 դաս)։

Զ. ԴԱՍԱՐԱՄՆ

[Ճարաթական 3 ժամ]

ԵՐԿՐՄԱՋԱՓՈՒԹԻՒՆ

Ամփոփում. — Նման պատկերներու էական տե-
սութիւններ։

ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ամփոփում. — Ամրողջական և տասնորդական
թիւներ 4 գործողութիւնը։ Բազմաթիւ արտադրիչ-
ներու արտադրեալը։

ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ

Երկրաչափութիւն. — Ուղիղ, բեկեալ և կոր գիծ։
Կէտ, Մակարդակ, ուղիղ գիծ մը պէտք է տարած-
ուի մակարդակին մէջ ամէն ուղղութիւնով։

Գիծի մը չափը։ Քանակը, Մակարդակ և միջո-
ցին մէջ պատկերներ։ Անկիւն։ Յարակից անկիւն։
Գիծի մը վրայ գտնուող կէտէ մը ուղղահայեց։
Ուղղաչափ, ուղղահայեցի կառուցում։

Ուղիղ անկիւններու հաւասարութիւնը։ Առու
ու բութ անկիւններ, լրացուցիչ և յաւելիչ։ Ուղիղ
անկիւնը 90 հաւասար մասի բաժնելով անկիւնի մը
աստիճանը որոշել։ Բոլորակ, Կարկին։ Հաւասար,
բոլորակներ, Կեղրոնի անկիւն։ Հաւասար բոլորակ-

Ներու մէջ հաւասար կեդրոնի անկիւններ կը համապատասխանեն հաւասար աղեղներու և փոխադարձը (մէկզմէկու վրայ փոխադրելով): Կեդրոնի անկիւններու չափը: Անկիւնաչափ, Տրուած անկեան մը հաւասար անկիւն մը շինել անկիւնաչափով եւ անկիւնի մը երկու հաւասար մասերու բաժանումը: Գիծի մը մէկ կողմը կէտէ մը անցնող գիծերով կազմուած անկիւնները եւ կէտի մը չուրջ ամբողջ մակարդակին վրայ կազմուած անկիւնները: Գաղաթան հակադիր անկիւններ: (5 դաս):

Եռանկիւններ: Եռանկեան մը մէջ մէկ կողմը միւս երկուքին գումարէն փոքր ու անոնց տարրերութենէն մէծ է:

Շինել եռանկիւններ տրուած ըլլազով, կողմ մը եւ երկու յարակից անկիւնները, երկու կողմեր եւ անոնց կազմած անկիւնը, երեք կողմերը: Երկու եռանկիւններու հաւասարութեան պայմանները, անոնց ապացուցումի՝ հետեւելով նախընթաց կառուցումներուն: Երկկողմանազոյգ եռանկեան յատկութիւնները. (4 դաս եւ 2 դաս խնդիրներ):

Գիծէ մը դուրս գտնուող կէտէ մը այդ գիծին ուղղահայեացը:

Շինել զայն ուղղաչափով: Գիծի մը վրայ ուղղահայեաց և խոտորնակ՝ միւնոյն դուրսի կէտէ մը: Կէտի մը հեռաւորութիւնը գիծէ մը: Գիծի մը կեդրոնին ուղղահայեաց: Գիծի մը երկու հաւասար մասերու բաժանումը՝ մէջտեղի ուղղահայեացով:

Ուղղանկիւն եռանկիւն: Ուղղանկիւն եռանկիւններու հաւասարութեան պայմանները: (4 դաս, 2 դաս խնդիրներ: 1 դաս ճիշտ գծագրական կառուցումներ):

Զուգահեռական գիծեր: Նոյն գիծերուն վրայ ուղղահայեաց գիծեր: Գիծէ մը դուրս գտնուող կէտէ մը այս գիծին զուգահեռական գիծ մը կրնայ տարսւիլ (սկէտք է ցուցնել, որ միայն մէկ հատ մը կը

տարուի): 2 զուգահեռականներու հասարակաց ուղղահայեացը:

Երրորդի մը զուգահեռական 2 գիծեր իրարուալ զուգահեռական են: Երկու զուգահեռական զիծերու խոտորնակով մը կտրուելէն կազմուած անկիւնները ու փոխադարձը: Զուգահեռականներ շինել ուղղաչափով և քանակով: Զուգահեռական կամ ուղղահայեաց կողմերէ կազմուած անկիւններ:

Եռանկեան մը անկիւններուն գումարը: Արտաքին անկիւն: Հաւասարակողմ եռանկեան անկիւնները: Կորնթարթ բազմակողմի մը ներքին անկիւններուն գումարը: (6 դաս, 1 դաս գծագրական կառուցումներու):

Դուգահեռականը ընդհանրապէս (անոնց սահմանը՝ հիմնուելով հակադիր կողմերուն զուգահեռականութեան վրայ), զուգահեռագիծի մը հակադիր անկիւնները հաւասար են և նոյն կողմին կից անկիւնները՝ յաւելիչ:

Զուգահեռագիծի մը մէջ հակադիր կողմերը հաւասար են և փոխադարձը: Զուգահեռականներու մէջ պարփակուած զուգահեռականներ: Երկու զուգահեռականներու հեռաւորութիւնը: Ուղանկիւն: Շեղանկիւն: Քառակուսի: 2 հաւասար և զուգահեռական հակադիր կողմերով քառանկիւն: Տրապէզ: Երկկողմանազոյգ տրապէզ: (3 դաս, 2 դաս խնդիրներ և 1 դաս երկրաչափական կառուցում):

Տողորակ: Հատանող եւ չօշափող: Տրամագիծը չըջանակը և բոլորակը կը բաժնէ երկու հաւասար մասերու, անիկա է ամէնէն մէծ լորը: Աղեղին եւ լարին հաւասարութեան և անհաւասարութեան կախումը: Տրուած անկեան մը հաւասար անկիւն մը շինել կարինով: Լարին ուղղահայեաց շառաւիդ: Նոյն գիծին վրայ չեղող երեք կէտերէ շրջանակ մը կանցնի և միայն մէկ հատ մը: Լարիրու և անոնց

կեղրոնէն հեռաւորութեան հաւասարութեան և անհաւասարութեան կախումը : (3 դաս, 1 դաս ինդիբներ):

Շոշափողը ուղղահայեաց է հանդիպման կէտէն անցնող շառաւիդին: Երկու զուգահեռականներու մէջ գտնուող աղեղները: 2 հատանող շրջանակներու հասարակաց լարը և հետեւութիւն 2 շոշափող շրջանակներու համար: 2 շրջանակներու յարաբերական դիրքը եւ կեղրոններու հեռաւորութեան մէջ յարաբերութիւն եւ շառաւիդներուն դումարը կամ տարբերութիւնը: (4 դաս, 3 դաս ինդիբներ, 1 դաս գծագրական կառուցում):

Ներածեալ անկեան մը չափը: Նոյն հատուածին մէջ ներածեալ անկիւններ: Կիսաշրջանակի մը մէջ ներածեալ անկիւններ: Շոշափողէ մը եւ լարէ մը կազմուած անկեան մը չափը: (1 դաս, 1 դաս ինդիբներ):

Գիծի մը կարկինով երկու հաւասար մասերու բաժանումը:

Կարկինով ուղղահայեաց մը քաշել գիծի մը մէջտեղէն, գիծի մը վրայ գտնուող կէտէ մը կամ դուրսի կէտէ մը: (1 դաս):

Եռանկեան մը երկու անկիւնները տրուած ըլլալով՝ երրորդ անկեան կառուցումը:

Զուգահեռականի կառուցում քանակով և կարկինով: Տրուած գիծէ մը դուրս գտնուող կէտէ մը կամ անոր զուգահեռական եղող՝ շրջանակի մը շոշափող գիծի մը կառուցումը (2 դաս):

Թուաբանութիւն: — Մեծութիւն: Ամբողջ միութիւն: Թիւերը եւ չափերը: Ամբողջ թիւ: Կոսորակաւոր միութիւն: Տասնորդական թիւ: Ամբողջ եւ տասնորդական թիւերու թուարկութեան վրայ օրինակներ: Ծայրի զէրօն և ստորակէտի տեղափոխութիւնը: Ամբողջ եւ տասնորդական թիւերու 4 գործողութիւններու վրայ աստիճանական օրինակներ ու

խնդիրներ, որոնց պատեհութիւնով պէտք է զործողութիւններու մեքենական կիրարկումները կատարել: Գրաւոր հաշիւններու պարզումին վրայ ուշադրութիւն դարձնել, նոյնը ընկել մտաւոր հաշիւններուն:

Խնդիրներուն մէջ պէտք է կանխատեսել մէթրական դրութիւնը, չինելով բազմաթիւ օրինակներ մակերեւոյթի եւ ծաւալի չափերուն վրայ և ամբողջ մէթրական դրութեան միութեան զանազան տեսակներուն փոխարարերութիւններուն վրայ (15 դաս):

Բազմաթիւ արտադրիչներու արտադրեալը: Փոփոխում արտադրիչներու կարգին 2 և 3 արտադրիչներու համար: 2 կամ աւելի թիւերու արտադրեալին թիւով մը բազմապատկութիւնը: Դումարի մը կամ տարբերութեան մը թիւով մը բազմապատկութիւնը: Գումարի մը կամ տարբերութեան մը՝ հասարակ արտադրիչը: Երկու կամ աւելի արտադրեալիներու շատ մը արդրիչներով բազմապատկութիւնը: Շատ մը արտադրիչներու արտադրեալին թիւով մը բաժանումը:

Կարողութիւն: Նոյն թիւին տարբեր երկու կարողութիւններուն արտադրեալը: Երկու կարողութիւններու միեւնոյն թիւով բաժանումը: (4 դաս):

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Դ. ԴԱՍԱՐԱՆ (Շաբաթական 2 ժամ)

Ա. Եռամսեայ. մետաղին օգտակարութիւնը, երկաթ (ծով կամ հարած և պողպատ), անագ (թիթեղ) պղինձ (արոյր և անագապղինձ), կապար, զինկ, արծաթ, ոսկի:

Հանքերուն օգտակարութիւնը. դեղին հող (աղիւս, անօթներ), աւազանող, աւալ, խիճ, յիսանաքար (ապակի), կրաքար և պատրաստութիւն կիրի (ծեփ), փայտածուխ կամ կրակարան, հողածուխ (լիներիթ), մազութ (քարիւղ և խայծղան):

Օդ, մթնոլորտ, մարմիններու երեք վիճակները:

Բ. Եռամսեայ. Զերմութիւն, մարմիններու ընդլայնումը (գործնական կիրարկութիւններ): Զերմաչափ, ջերմութեան լու և վատ հաղորդիչ մարմիններ: Շողիացում (ցրտացում շողիացման միջոցաւ): Յուացում, շողիին ուժը, ամպերը, սառը, անձրեւ, ցոլ: Զուրին սառումը: Կիրարկութիւններ — բացարութիւն բեկման անօթներու, որոնց մէջ կը սառի ջուրը, սառում բանջարեղիններու, ինչպէս կը կազմուի մառախուզը, ձիւնը, սառնակը (verglas): Բացարութիւն հովերու: Ելեքտրականութիւն, անոր յառաջ գալը շփումով, ելեկտրական կայծ, կայծակ, որոսում (շանթարդել):

Գ. Եռամսեայ. դիտողութիւն տունկերու կեանքին դիսաւոր երեւոյթներուն (ծիլ, ծլում), տունկերու ծլումին անհրաժեշտ պայմանները, — տաքութիւն, լոյս, օդ, խոնաւութիւն (քանի մը պարզ փորձեր պարտէզին կամ ծաղկանոցին մէջ այս բանը ասպացուցաներու համար): Տունկին մասերը և անոնց գործունէութիւնը: Տունկերուն սննումը հունոր, տաշտաթաղի, պատուաստի միջոցաւ (պարզ փորձեր

պարտէզին եւ ծաղկանոցին մէջ ցոյց տալու համար հունուերուն ծրման կարողութիւնը, անոնց յատկութիւնը եւ խորութեան ազդեցութիւնը սերմանման վրայ):

Հննութիւն զանազան տեսակ հողերու, արշաւանքներու ատեն, տեղւոյն վրայ: Հերկելի հող, — սեւ հող, աւաղային, կաւային, կրային: (Դիւրին փորձ մը որուն միջոցաւ հողի այս չորս տեսակները կը զատուին): Երկրագործական գլխաւոր աշխատանքները — վարել, փորել, երկրորդ անգամ հերկել: Հերկի գլխաւոր գործիքները — արօր, չութ, մանկես: (գործածութիւնները և գործունէութեան եղանակը պիտի ցոյց տրուին արշաւել մը ժամանակի: Փորձեր գլորոցական պարտէզին մէջ ցոյց տալու համար խորունկ հերկին օգտակարութիւնը):

Ազր (պատրաստութիւն աղբիւսի): Փորձ՝ անոնց օգտակարութիւնը ցոյց տալու համար:

Դ. ԴԱՍԱՐԱՆ (Շաբաթական 2 ժամ)

Ա. Եռամսեայ. — Զանազան բոյսեր, պատրաստութիւն գինիի, քացախ, ալքօլ (օդի, ցուիքա), ընթերցում ընթերցանութեան գիրքէն՝ ի մասին ոգելից ըմպելիններու ազդեցութեան: Պահպանութիւն պտունքներու: Աղջկանց գլորոցներու մէջ ուր հնարաւորութիւն կայ գործնական եղանակով պատրաստելու, աշակերտները պիտի վարժուին պատրաստելու, թթու (թուրչու), պորչ, մսաջուր և քաղցախիւն (մաձուն), սալորի մարմըլատ: Խոտ և անոր պահպանութիւնը (առուոյտ, ասպատ). Վուշ և կանեփ (կտաւ, հիւսուած): Թուղթ:

Կենդանիներու օգտակարութիւնը, (շինութիւն իւղի և պանըրի), ճարպ, խոզաճարպ, (օճառ, մոմ), բուրդ և ստեւ (ապա կամ տիմի: կերպաս), պահպանութիւն հաւկիթներու: Աշակերտները արշաւել

մը միջոցին պէտք է այս բանը տեսնեն՝ այն վայրի-
րուն մէջ ուր կը շինուին:

Համառօր ծանօթութիւններ մարդկային մարմնի
մասին, մարտզական խողովակ և մարսողութիւն,
չնչառական գործարան և չնչառութիւն։ Առողջա-
պահական ծանօթութիւններ ի մասին սնունդի,
խմուած ջուրի, հաղուստի, ազատ օդի մէջ կենցաղի
և գիւղական կեանքի բարիքներուն։ Աղջկանց վար-
ժարաններու մէջ պէտք է տալ խորհուրդներ ի մա-
սին փոքր ազոց խնամատածութեան և ուր որ կա-
րելի է աշակերտները պէտք է վարժուին պատրաս-
տելու գործնական եղանակով քանի մը տեսակ ու-
տելիք և սպառարկութիւն ընկըու խոհանոցին մէջ։

Բ. Եռամսնեայ. — Կմախիք։ Զդացին և մկանացին
դրութիւն, առողջապահական պատուէրներ, ալքո-
լականութեան վասները և ծխախոտի չարաշար գոր-
ծածութիւնը, աշխատանք և հանգիստ։ Մաքրութիւն
և լոգանք։

Ինակարանի առողջապահութիւն։ Տունը (դիր-
քը, լուսաւորութիւն, օդաւորութիւն, ջեռուցում)։
Թւում քանի մը վարակիչ հիւանդութեանց, — բոր,
փողացաւ, շառատենդ, ծաղկախտ, ժանտատենդ
(lingoareas), հիւծախտ և պատուէրներ անոնցմէ խու-
սափելու։ Բակ։ Առողջապահական պատուէրներ։
Պէտք է յիշուի գործածութիւնը քանի մը ամենա-
դործածական գեղերու և համանեխիչներու։ ինչպէս
քինին, ծովային աղ, մանանեխ, Տալիի կաթիներ,
երիցուկի թէյ, անանուխ, հազար տերեւուկ (coda
șoricelelului), թանթրուենի, ասիտ ֆինիք, ասիտ պօ-
րիք։ Անասուններու բնակարանները։ Անոնց դար-
մանումը։ Թւում քանի մը հիւանդութեանց անա-
սուններու և թոչնազգիներու մօտ։

Հանրային առողջապահութիւն։ ճահճախտ։

Էնդհանուր վերատեսութիւն։ Պէտք է զանց ընկը-
թէքնիք մանրամասնութիւնները։

Գ. Եռամսնեայ. Տունկերու մշակումը՝ ուժ տա-
րով առաւելապէս տեղուցն վրայ մշակման։

Ցորեն, հաճար, գարի, վարսակ, զիսարկներու
պատրաստութիւն, եղիպտացորեն (pellagre) Անոնց
մշակութիւնը։ Զաղացք, հաց չիներու մեքենայ (ար-
շաւի մը ատեն ցոյց տալ զաղացքի մը և փուռի մը
մէջ)։

Առւոյտ, տավաստ, անոնց պահպանութիւ-
թիւնը։

Որթատունի, պատուաստ, տնկում, անհրաժեշտ
խնամքներ։

Բանջարեղէններու։ և կանաչեղէններու մշա-
կումը առհասարակ, գետնախնձոր, լուրիս, սանպ-
ղին, պատնճան։

Ծառերու պատուաստ, տնկումը և հարկ եղած
խնամքը։ Թրթուրներուն փացումը։

Օգտակար միջատներ։ Մեղու, մեղր, մեղրա-
մոմ։ Շերամ։

Կիտողութիւն։ Կարով որով պիտի անցուի այս
առարկան կրնայ փոխիտուի ըստ եղանակին և պա-
րագաներուն։

Ե. ԴԱՍԱՐԱՆ (Շարտթական 2 ժամ)

Կինդանաբանութիւն.

Մարդը. — Կրկնութիւն նախկին դասարաննե-
րու մէջ ստացուած ծանօթութեանց ի մասին մարդ-
կային մարմնոյն, ցոյց տալով թանգարանական նիւ-
թերով։ Մարդկային ցեղերը (թաղոներու և մօսէլ-
ներու համաձայն)։

Կատուն առիւծին, վազրին և բորենիին հետ։

Շունը՝ աղուէսին և վազրին հետ, թուխ արջ
և սպիտակ արջ։

Իշխար (bucane), ժանտակուղ (dihor), կղաքիս (jder) և ջրաղուէս (vidra):

Ոչխարը իրեւ տիպար, եղ, եղջերու, ուլ, այծ, ուղտ, ընձուղտ, լամա:

Խող, ծի, հիրօրօթամ, վագերածի [զէպը], ուղնդեղիւր:

Ճագարներ, սկիւռ, դաշտամուկ, մուկերը, շացուկ, կուղը, արջամուկ (marmota):

Խլուրդ, ողնի, ջղջիկ:

Կապիկները. Օրանկութան, հին ցամաքամասի կապիկ մը [չերօրիթէքուս] և նոր ցամաքամասէն կապիկ մը [Միաթէս]. տարբերութիւն, մարդուն և կապիկին միջեւ:

Փիլ, կէտ, դրիին, փոկ, ծովափիղ (մօրս):

Քանկուլ, օրնիթօրինկ, ստնաւորներու նկարագիրը, քանի մը հատը այն ստնաւորներէն որոնք կը դործածուին կաշեղէնի և ճարպի համար:

Թռչունները. պէտք է նկարագրել գիշատիչ թռչունները [բազէ և ճուռակ—սլուլ] և մասնաւորապէս արտաքինը, կմախքը, մարսողական և շնչառական գործարանները՝ բազդատերով կատուին հետ:

Անգու, բռ և ուրիշ գիշատիչ թռչուններ:

Կացանա, կկու, թութակ:

Աղանի, տատրակ:

Ճնճղուիններ, յիշատակել քանի մը տեսակ թռչուններ:

Հաւ, հաւաղիններ, լագ, սագ, կարապ, հաւալուսն (pelican):

Արագիլ, կռունկ, ջայլամ, թռչուններուն նկագիրը:

Թռչունի հաւկիթ, հաւկթարուծութեան մասին ծանօթութիւններ:

Սուլուններ, նկարագրել իրեւ թիփ մողէսը, միայն արտաքին անդամակազմութիւնը և կմախքը, քամէլիօն:

Իժ, տան օձեր, պօա օձերը, թունաւոր օձեր: Կրեայ, կոկորդիկոս:

Գորտ, սալամանդր:

Ծածան, արտաքինը, կմախքը և շնչառական գործարանը: Պէրկէ, դայլաձուկ:

Թառափ, շնաձուկ, ծանօթութիւններ ձկնարուծութեան մասին: Ողնայարաւորներու նկարագիրները և անոնց դասակարգերու բաժանումը:

Անոլինայարները.—Պէտք է ուսումնասիրել քանի մը թիփեր առաւելապէս կանդ առնելով արտաքին նկարագիրներուն և կենսաբանութեան վրայ, առանց մանելով օրկաններու կազմութեան մասին մանրամասնութեանց մէջ:

Ճ՛րակի [քարապուշ], ամէնէն նշանաւոր քանի մը միջատները:

Մեղրւ, մեղուաբուծութեան մասին ծանօթութիւններ: Պիծակ, մրջիւն:

Թիթեռնիկներ. շերամի թիթեռնիկներ, շերամին ծուռնղը:

Ճանճ, մժզուկ, ֆիլօքսէրա, սովորութիւններ միջատներու կեանքէն:

Սարդ, կարփճ:

Խեցգետին, խեչափառ, աստակոս, կիկոս:

Բուտոտ, տղրուկ:

Մակաբոյծ որդեր. [Երկրմայր, երիկորդ]:

Ասոլչ ջուրի խեցեմորթեր, ոստրէ, ուլականչ, մարգարտովլ խեցի:

Խղունչ, լորտնուկ, քանի մը ծովային խղունչներ:

Սերիա, կակլամորթ:

Ծովային ողնի, ծովասող:

Հիդրա, ծովամայր, մէրճան, ծակամայրիէ կղզի:

Սպունգ, ջրաձձի (infusoir) մը, ճանճանչաձեւ (foraminifer) մը:

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խոտային տունկի մը գործարանները.

Իրրեւ թիվ պէտք է առնուի ծաղկամանի տունկ
մը [մեխակ, mixandra, շահոքրամ, քոսենի], որոնց
օրգանները պիտի քնուին իրրեւ արտաքին ձեւ (ծաղ-
կի անալիզին համար պիտի զործածուին փերթ,
թերթ, ործայ, ձուարան, բեղմնափոշի թերմին-
ները):

Դասարանի մէջ վարժութիւններ. Տղաքները ի-
րենց հետ պիտի բերեն ծաղիկներ և դմելիով մը պի-
տի բանան ձերմակ թուղթի մը վրայ որպէս զի վար-
ժուին գործարաններու անալիզին, ապա պիտի գծեն
տետրակի մը մէջ:

Իրրեւ պտուղ անալիզ պիտի ըլլայ մեխակը որ
կրնաց չորցուիլ և պահուիլ դպրոցական միւզէի մէջ:
Պէտք է ապա ծանրանալ պտուղի և սերմի ծանո-
թութիւններուն վրայ:

Ա. Պարտէզի մէջ մշակուած տունկեր

Սոխ. պիտոր (արմատներ, կոճզէզ):

Ոռոն (ցողուն, խաւարածիլ, պտուղ):

Ճակնդեղ (արմատ, ճակնդեղի անակները, շա-
քարի ճակնդեղ):

Ստեղլին (արմատ, երկամեայ կեանք):

Դդում (ցողուն, որձայով ծաղիկներ, իդայով
ծաղիկներ, խաւարածիլներ, պտուղ):

Տանձ [ծանօթութիւն ծառի, ծիլի, ծաղիկի,
պտուղի]:

Պատուաստ, ծառամշակութիւն:

Որթատունկ, ցողուն, խաւարածիլ, պտուղ, ծա-
նօթութիւն այդեմշակութեան:

Բ. Դաշտափի մէջ մշակուած տունկեր

Ցորեն, արմատ, ցողուն, տերեւներու և ծա-

ղիկներու ձեւը, պտուղը, բաղդատութիւն գարիփ,
վարսակի և հածարի հասկերուն հետ:

Եղիպտուցրեն. արմատ, ցողուն, տերեւներու
ձեւը, որձայով ծաղիկներ, իդայով ծաղիկներ պտուղ:
Կանեփի [որձայով ծաղիկներ, հիւսականու-
թիւն]:

Ծխախոտ [տերեւներ, պտուղը]:

Քոչչա [պտուղը, իւզու մասերը]:

Ասպաստ, առւոյտ [արմատ, տերեւը, այս բոյ-
սերուն մշակութիւնը]:

Գ. Վայրի դաշտերու տունկերը

Ուսուցիչը տունկերու օրինակներ պէտք է ընտրէ
իրեւ կենսաբանական հնատաքքական քարաքթէր-
ներ, ինչպէս պաշտպանութեան փուչեր, միջատնե-
րու և ուրիշ թշնամիներու դէմ պաշտպանութեան
համար նիւթեր զսրս աշակերտները կրնան դտնել
արշաւներու ատեն համապատասխան վայրերու մէջ,
ուր կը գտնուի գիմնազիոնը կամ լիսէն:

Դ. Անտոռի տունկեր

Զիւնրեկ.— (տիխը և ծաղիկներուն անալիզը),

Մանիշակ— արջասկ (նեկտորը, ծաղիկը):

Թղախոտ (խլունկը, նեկտորը):

Ամէնէն հասարակ ծառերը և զանոնք ծանչնա-
լու բնոյթը ըստ ցողունին, տերեւին, պտուղին,
Փայտերուն օգտակարութիւնը:

Ե. Ճահիճի տունկեր

Նունուֆար, ջրոսպ, մրձուկ (papura), և զէդ
(կրենց արտաքին ձեւը և կեանքի անակնը):

Զ. Անուն տունկեր

Եղեին [տերեւ, պառող]:

Շոճի, գաճաճ ուռի (salcea petica) [միայն առնց արտաքին ձեւը]:

Է. Միջերկրականեան եւ սարաշսարհիկ բոյսեր.

Չիթենի, չագանակենի, մրտենի, թթենի, ամօքին, դափնի, նարինջ, լէմոն, նուշ, դափնեվարդ, պապիրոս:

Պամպու, պուռօպապ, պանան, շաքարեղեգ, քափառ, քառուչու:

Միմոզա, շահոքրամ, կասիա, պղպեղ, հացի, որձի, քինինի, վանիլիա, բամպակ:

Արմաւենի (արտաքին ձեւը, տերեւները, արմաւենին հանուած տիեզերական արտադրութիւնները):

Ծառանման պտերներ:

Հ. Պտերներ, մուշկ, կերակուրի սունկ, միքրոպ.

Թ. Թումանիոյ մէջ ամէնէն աւելի տարածուած թունաւոր տունկերը

Ցանէրօկամի և քրիրթօկամի մասին ծանօթութիւններ:

Տունկերը աճեցնելու եղանակը (հունտ, սերմ, տաշտաթաղ, խունկ, կոճղէղ):

Տունկերը տարածելու միջոցները, զանազան տեսակ պառուզներ որոնք այս նպատակին յատկացուած են):

* Տունկերուն ծլումը (պէտք է բուսցնել ցորեն, րուրիա, եղիսպացորեն, արեւածաղիկ, եազն, և պէտք է դասարարանին մէջ անալիզընել փոքր տունկերու զարդացումը).



ՆԿԱՐՁՈՒԹԻՒՆ

(Քառ պետական ծրագրի)

Ա. ԴԱՍԱՐԱՆ (Շարաթական 2 ժամ)

Բ. Դասարան 1 ժամ

Գ. » 1 »

Դ. » 1 »

Ե. » 1 »

ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԱՅՆԱԳՐՈՒԹԻՒՆ

(Քառ պետական ծրագրի)

Ա. ԴԱՍԱՐԱՆ (Շարաթական 2 ժամ)

Բ. Դասարան 2 ժամ

Գ. » 1 »

Դ. » 1 »

Ե. » 1 »

ԶԵՌԱԳՈՐԾ ԵՒ ԶԵՌԱՐՈՒԵՍ

(Քառ պետական ծրագրի)

Բոլոր կարգերը չարաթական մէկ ժամ:

ՎԱԻԵՐԱՑՈՒՄ

Տեսնուած և վաւերացուած է սոյն ծրագիրն ու ժամանակացոյցը 38639/923 թիւ հրամանադրով:

Բնդէ, Տնօրէն
[Սարգագրութիւն]

Am վայս և ապօբատ սի օրդ. No. 38639/923.

Director general

[Semn.]

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

(Քառ պետական ծրագրի)

ԴԱՍԵՐՈՒԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԴՐԻՍԱՄԱՆ

Թ.հ.	Առարկաներ	Ա.	Բ.	Գ.	Դ.	Ե.	Զ.	Դաշտար քայլուր	Ծանօթա- րին
1	Կրօն	1	1	1	1	1	1	6	
2	Հայ լեզու	6	6	6	6	6	6	36	
3	Իրազնանութիւն	2	2					4	
4	Limba Română	6	6	6	7	8	8	41	
5	Ֆրանսերէն					2	2	4	
6	Հայ պատմութիւն			2	2	2	2	8	
7	Ռումիչն Պատմութիւն		2	2	2			6	
8	Բնդհանուր Պատմութիւն					2	2	4	
9	Ռումմանիոյ Աշխարհգրթն		2	2	1			5	
10	Հայտառ ի Աշխարհգրութն					2		2	
11	Բնդհ Աշխարհագրութիւն			2	2	2	2	8	
12	Բնական Պատմութիւն			2	2	2	2	8	
13	Թուաբանութիւն	5	4	3	3	3	3	21	
14	Երկրաչափութիւն						1	1	
15	Բազաքացիակն Ուսումունք						1	1	
16	Նկարչութիւն	2	1	1	1	1	1	7	
17	Երգ և Չայնազրութիւն	2	2	1	1	1	1	8	
18	Չեռագործ և Չեռարուեստ	1	1	1	1	1	1	6	
19	Մարմարարզութիւն	2	2	1	1	1	1	8	
		27	29	30	30	34	34		17)

Հայթուայ լիքացիւ մեկ օր, կես օր յեղայ դասաւանդարինը կը դադարէ և սկսէ կ սմենալ:

«Ազգային գրադարան



NL0231670

50. 568